



ՅՈՒՆԱՍՏԱՆ

ԿԱՄ

ՀՈԳԵԶԱՒԱԿԻ ՄԸ
ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Բ. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

ՎԵՆԵՑԻԿ
ՍՈՒՐԵ ՎԱԶԱՐ

1927

7

266

26 NOV 2013

ՅԵՆԱԴԱՐԱՆ
ԱԱԿՈՆՑ

4

ՅՈՒԼԻՈՍ

ՅՈՒՆԻՉՈՍ

ԿԱՄ

ՀՈԳԵԶԱԽԱԿԻ ՄԸ
ՊԱՇՄՈՒԹԻՒՆ

Բ. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

ՎԵՆԵՑԻԿ

ՍՈՒՐԲ ԴԱԶԱՐ

1927



1-2.069n

Յ Ե Ւ Ե Ր Ե Ր Ե Ր Ե Ր Ե Ր Ե Ր Ե Ր Ե Ր Ե Ր Ե Ր Ե Ր Ե Ր Ե Ր

ՅՈՒԼԻՈՍ

ԿԱՄ

Հ Ո Գ Ե Զ Ա Խ Ա Կ

— 32 —

Ա.

Արծիւին բոյել:

Համբարձման օրը եկաւ մայիս
ամսուն գեղեցիկ առաւօտներէն
մէկը, որ կարծես թէ բարեպաշտ
քրիստոնէից հետ ամէն արարած-
ներն ալ Քրիստոսի յաղթանակին
տարեդարձը կը կատարէին։ Ի՞նչ
բարի խորհրդածութիւններ չըներ
բարեպաշտ մարդ մը ասանկ սուրբ

օրեր։ Քանի որ կը մտածէ թէ ան
օրն էր որ Քրիստոս Տէրն մեր աշ-
խարհն ըիս վրայ իր Հօրը ամէն
կամքը կատարելէն ետքը, յաղ-
թող թագաւորի մը պէս իր աթոռը
զնաց նստաւ, ու արբայութեան
դուռը իրեն հետեղներուն բանա-
լէն ետքը՝ անդադար զիրենք հոն
կը հրափրէ իր փառքը վայլելու,
ինչպէս սիրաը կը վառի արբա-
յութեան փափազովը, ու աշխարհ-
ըըս ամեննեին աչքին չերենար։

Ահա ասանկ մտածութիւննե-
րով լցուած Առնոլ անունով բա-
րեպաշտ մարդը՝ որ վալտէնպուրկ
բերդին վերակացուն էր, ելաւ իր
անէն։ Դեռ նոր լմացուցեր էր իր
առաւօտեան աղօթքը՝ որ ըրեր
էր Աստուծոյ ըսելով. «Փա՛ռ ու
շնորհակալութիւն կ'ընեմ բեզի

երկնաւոր թագաւոր, Յիսուս Քը-
րիստոս, որ բացիր մեզի երկինքը
և զմեզ սուրբ արինովդ գնեցիր.
և մեզի տեղ պատրաստելու հա-
մար այսօր երկինքը գնացիր։ Ան,
Երբ պիտի ըլլայ, որ ես ալ ար-
ժանի ըլլամ մէկ օր մը քովդ
գալ, ու բեզի հետ վայելել ան
բաղցը վարձքը՝ որն որ խոստա-
ցեր ես բեզ սիրողներուն»։

Առնոլ աս աղօթքով միսիթա-
րուած ճամբայ ելաւ Լիպնաւ ը-
սուած բերդը երթալու, որ իր
բերդէն հինգ մղոն հեռու էր. վասն
զի առջի իրիկուընէ իմացեր էր՝
թէ հոն իր աղջիկը, որ բերդին
տիրոջը հետ պսակուած էր, զա-
ւակ մը ունեցեր է։ Աս ուրախու-
թիւնը մոոցնել տուալ Առնոլին
ճամբուն լեռնոտ ու խորտուրոտ

ըլլալը և ուրիշ դժուարութիւնները:

Ինչ որ է հրացանը ուսը զարկած՝ առած երթալու ատենը, «Աս աշխարհըս ալ իմ ըրած ճամբուս նման է, կ'ըսէր ինքնիրեն. մէկ մը պէտք է ելլել, մէկ մը ինջնել. երբեմն զիմացդ շիտակ տեղ մը կ'ելլայ, երբեմն ալ դարուփոս ճամբայ մը. ասդիս մէկ զուարձալի ընդարձակ տեղ մը կ'երենայ, բիչ մը անդին վտանգներով լեցուած տեղ մը. բայց ուզես չուզես պէտք է առաջ երթաս, յուսալով որ ի հարկէ ասձանձրալի ճամբորդութիւնն ալ վերջ մը ունի: Ահա ասանկ է մեր կեանքը, շատ կամ բիչ ապրենիս հոգերնիս չըլլայ ամենեին; միայն վերջերնիս բարի ըլլայ,

նայինք որ մահերնիս ճշմարիտ բրիստոնէի մահ ըլլայ, մնացածը հոգ չէ: Հարստութիւն, պատիւ, գիտութիւն, ամէնն ալ ուրիշ բան չեն՝ բայց եթէ փուճ ծուխ մը»:

Ասոնց և ասոնց նման բաներ մտածելով՝ բարձր բարոտ լերան մը վրայ հասաւ, տեսաւ որ խիստ յոգներ է. ժամացոյցը հանեց նաշյեցաւ, բրտինքը սրբեց, «Բաւական ճամբայ ըրեր եմ, ըսաւ, բիչ մըն ալ սա տեղս կենամ յոգնութիւն առնեմ. ինչպէս ըլլայ՝ կանուխկեկ կը հասնիմ ձայնաւոր պատարազին»:

Նստաւ ժայռի մը վրայ, հրացանը ըռվը դրաւ, բիչ մը բան հանեց մախաղէն ու սկսաւ նախաճաշիկ ընել: Չորս դին խոշոր խոշոր բարեր ու ժայռեր կային,

ասոնց ալ տակը ամէն դին ահաւ-
զին վիճեր՝ փոսեր։ Մէկ մըն ալ
հեռուանց խշրտոց մը լսեց. դառ-
նայ տեսնայ որ մեծ արծիւ մը
թերը բացած կը թռչի, շուտ մը
հրացանը առնելն ու գէպ ի թըռ-
չունը շտկելը մէկ ըրաւ. բայց
ծառերը արգելք եղան որ չկրցաւ
աղէկ նշան առնել, ու մինչեւ
որ ուրիշ յարմար տեղ մը գտաւ
արծիւը շատ հեռացաւ։ «Պէտք
է որ ասոր բոյնը ասկէ շատ հե-
ռու չըլլայ, երթամնայիմ» ըսաւ,
ու շուտ մը գնաց՝ գուրս տնկուած
ժայռին վրան ելաւ, վար նայե-
ցաւ. մէյ մըն ալ խորունկ տեղ
մը խոշոր բարի մը ճղբուածներու
մէջ տեսաւ անոր բոյնը։ Նայեցաւ
որ արծիւին ձագերը բոյնին մէջ
մէկ մէկու հետ կը կռուին. մէյ

մըն ալ տեսնայ որ անոնց ոտքին
տակը մարդու նման բան մը կայ.
«Վայ, աս ինչ բան պիտի ըլլայ,
ըսաւ, իջնամ նայիմ ինչ բան
է»։ Մէկէն սկսաւ ժայռին բովե-
րէն վար իջնալ չորս դին բռնե-
լով որ չըլլայ թէ ան ահազին
անդունդին մէջ իյնայ. որչափ որ
կը մօտենար՝ այնչափ սիրտը կը
նետէր. վերջապէս հասաւ բոյնին
բով... նայեցաւ ու զարմանքէն
պաղեցաւ. տեսնայ որ... պզտի
տղայ մը երկու երեք տարեկան՝
արիւնոտած թաթիկները իրեն եր-
կընցուցեր է։ Առնոլին սիրտը
կտոր կտոր եղաւ, երբոր տեսաւ
ան աղուոր տղան՝ ձեռուըները
ոտուըները վիրաւորած ու զգես-
տին մէկ կտորը պատըստած ան-
գութ թռչունին կտուցին զարնը-

ուածքներէն, որ յափշտակեր էր
աս տղան իրեն ձագերուն կերա-
կուր ընելու համար: Առնոլ շուտ
մը զրկեց տղան, սկսաւ շոյել
միսիթարել ու սիրտ տալ: Տղան
ալ անոր երեսը նայելով, գուարթ
կերպով մը ժպտեցաւ. ասով Առ-
նոլ ալ աւելի սկսաւ ուրախանալ
ըրած բարեգործութեանը վրայ,
որ անմեղ տղան մահուընէ խա-
լսեց: Տղուն վէրքերէն վազած
արիւնը սրբելէն ետքը, դարձաւ
արծիւն ձագերուն վրայ նայե-
ցաւ. կ'ուզէր զանոնք ալ առնել,
բայց զիւրին չէր. կը վախնար ալ
որ չըլլայ թէ յանկարծ արծիւը
վրան հասնի. ուստի ձագերը թո-
ղուց, տղան կոնակը առաւ, ու
շատ աշխատանքով նորէն վեր
ելաւ: Երբոր առջի տեղը հասաւ,

տղան նստեցուց, վէրքերը նայե-
ցաւ տեսաւ որ շատ խոր չեն, կա-
պեց զանոնք, ու հարցուց տղուն
թէ ինչպէս եղաւ որ ասանկ տեղ
եկար: Տղան հասկըցուց իրեն թէ
միծ թոշուն մը զիս առաւ ու
օղուն մէջէն բարձրանալով ան
տեղը բերաւ. շատ լացի ու ող-
բացի ու մայրս կանչեցի, բայց
անօգուտ, ըսաւ: Անունս Յուլիոս
է, ու մենք ան ձորին մէջը կը
բնակէինք՝ ուր որ կը լուացուէին:
Այսչափ բան միայն կրցաւ իմա-
նալ Առնոլ հարցընելովք. Քիչ մը
ուտելու բան տուաւ Յուլիոսին,
ու ըսաւ, թէ ես կ'երթամ քու
մայրդ կը փնտուեմ. բայց ինչուան
որ զտնեմ պէտք է որ ցովս
կենաս ու չիլաս: Տղան աս ա-
մէն բաները հասկըցաւ ու յանձն
առաւ:

Բ

Մկրտուրիւն:

Երբոր պատուական Առնոլը
Լիպնաւ բերդը հասաւ՝ մահուրնէ
ազատած տղան զիրկը, ամէն տես-
նողները զարմանալով սկսան հար-
ցընել թէ ի՞նչ պիտի ըլլայ ատի-
կայ՝ «Ատ ի՞նչ է բերածդ, ըստ
իր փեսան ծիծաղելով. ուսկից
որսացիր այդ տղան»։ Առնոլ պա-
տասխան տուաւ թէ արծիւին բոյ-
նէն որսացի առանց կարթի։ —
«Խրան կ'ըսես, ըսին ամէնքը մէկ
բերան, աս տղան արծիւին բոյ-

նէն գտար. աղէկ որ ան անգութ
թոշունները չեն կերեր ատիկայ.՝
նայեցէց ի՞նչ աղուոր աղայ է»։
Պղտի Յուլիոսն ալ ամէն իրեն
մօտեցողներուն ձեռուրները կ'եր-
կընցընէր ուրախութեամբ։

Շուտ մը բոլոր բերդին մէջ
ձայն ելաւ, ամէնքը սկսան Առ-
նոլին ազատած տղոն վրայ խօ-
սիլ, ամէն մարդ կը վազէր ան
տղան տեսնելու. բարի ծերունին
ալ ոկտաք եղաւ որ քսան անգամ
մը պատմէ եղած դիպուածը։

Քիչ մը ատենէն պատարագի
գնաց Առնոլ. շատ ջերմեռանդու-
թեամբ լսեց ան պատարագը. շատ
ատենէ ի վեր այնչափ ջերմեռան-
դութեամբ աղօթթը չէր ըրած։ Ան
օրու իրեն մէկ մէծ յիշատակի ար-
ժանի օր մը եղաւ։

Պատարազը լմըննալէն վերջը
Առնոլ իր փեսին տունը գնաց,
ուր մկրտութեան պատրաստու-
թիւն կը տեսնէին։ Անկէց շատ
ժողովրդով նորէն ժամ զային ու
փառաւոր հանդէսով մկրտութիւնը
կատարեցին, տղուն անունն ալ
Առնոլ ուզեց որ Թագուհի զրուի։
Մկրտութեան հանդէսը լմըննալէն
ետքը՝ աւագերէցը աղուոր բարող
մը տուաւ բրիստոնէից պարտքե-
րուն վրայ. բարոզին ամենէն տաք
տեղուանքը յարմար բերելով՝ մէկ
երկու բան ալ Առնոլին ըրած
գեղեցիկ բարեգործութեանը վրայ
խօսեցաւ, և մարգարէանալու պէս
ըսաւ թէ ան տղան ատենօք իրեն
մեծ միսիթարութիւն պիտի ըլլայ.
Առնոլ աս բարոզը լսելու ատենը՝
սիրող փղձկեցաւ, սկսաւ արցունք

թափել, և սրտէն Աստուծոյ ուխ-
տեց որ թէ որ Յուլիոսի ծնողքը
չիգտնայ նէ իրեն աղուն պէս
մեծցնէ զանիկայ։

Կէսօրուլնէ ետքը մօտ եղած
գեղերուն ձորերուն ամէն դին
մարդ խրկեց որ փնտըռեն գտնան
տղուն ծնողքը. բայց չի կրցան
գտնալ, և մէկ տեղէ մը ամճներն
ձայն չելաւ։ Առնոլին սիրտը ա-
սով չի հանգչեցաւ. իր փեսին
ձեռքովը չորս զին թղթեր զրել
տուաւ ինչուան մէկ բանի օրուան
հեռու բաղաքներ, որ ամէնն ալ
իմանան թէ Յուլիոս տղան իր
բովի է. բայց որչափ ալ ջանաց
Յուլիոսին ծնողքը գտնալու՝ ձայն
ձուն չելաւ։ Ան ատենը Առնոլն
ալ ծիծաղելով ըսաւ իր աղջկանը.
«Աստուծ բեզի տղայ մը տուաւ



1-2 66 9/1

նէ՝ ահա ինձի ալ տուաւ հոգեց
զաւակ մը. Յուլիոս իմ տղաս թող
սեպուի, իմ հոգեզաւակս կ'ընեմ
ես ասիկայ ու կը կրթեմ, թող
իմ ծերութեանս մխիթարանքը ըլ-
լայ. կը յուսամ որ աս բարերա-
րութիւնս անօգուտ չըլլար». Աղ-
ջիկն ալ պատասխան տուաւ. «Շատ
աղէկ մտածեր ես, հայրիկ, ըսաւ.
ու թէ որ քեզի ծանրութիւն կ'ըլ-
լայ նէ՝ հոս թող ատ տղան, ես
իմ զաւկիս հետ կը մեծցընեմ
զինքը. Աստուծոյ փառք, երկուքն
ալ կերցընելու հաց ունինք»: :
Բայց Առնոլ ամենկին չուզեց իր-
մէ հեռացընել տղան, անունն ալ
դրաւ Յուլիոս Արծիւեան. որպէս
զի միշտ յիշատակը մնայ թէ ար-
ծիւի մը ճանկէն խալըսեր է:

Մկրտութենէն քանի մը օր ետ-

քը՝ Առնոլ ետ դարձաւ, իր տեղը
գնաց, հոգեզաւակն ալ հետը: :
Մարգարիտա իր կինը աս աղուոր
տղան տեսածին պէս, «Աս ի՞նչ
է, ըսաւ ծիծաղելով. թոսս փոխ-
ուեր մանչ եղեր է. ի՞նչպէս ալ
շուտով այդչափ մեծցեր է»: Առ-
նոլ ալ բոլոր Յուլիոսին պատ-
մութիւնը պատմելէն ետքը, «Քեզի
բան մը լսեմ, ըսաւ. Հիմա ես
Արբահամ նահապետին կը նմա-
նիմ, գուն առ Սառային, որ մեր
ծերութեան ատենը աս պատի
տղան պիտի մեծցընենք: Աստուած
տայ որ այս մեր Յուլիոսն ալ օր
մը իսահակայ առաքինութիւննե-
րովը զարդարուի, որ մենք ալ
մեր աշխատանքը ու հոգը փու-
ճը գացած չի սեպէնք»: Մարգա-
րիտա գրկեց տղան, «Խեղճ տղայ,

ըսաւ, ո՞ւր է քու մայրդ, եկուր
ուրեմն ես քու մայրդ ըլլամ, ու
քեզ իմ զաւկիս պէս սիրեմ, ու
աչբիս պէս հոգամ մեծցընեմ»:
Տղան ձեռուլները անոր երկըն-
ցուց, վիզը պլուեցաւ, ու կար-
ծես թէ ըսել կ'ուզէր թէ՝ ես ալ
քեզ ինձի մայր կը ճանչնամ, ո-
րովհետև կը խոստանաս իմ մօրս
հոգը ցուցընելու իմ վրաս:

Ասանկով Յուլիոս Առնոլին
տունը մնաց, ինչպէս թէ ինըն ալ
նոյն ընտանեացը մէջէն մէկը ըլ-
լար: Անուշ հլու բնութիւն մը կը
ցուցընէր. քիչ ատենի մէջ իրեն
աղօթքները աղէկ սորվեցաւ, ու
պատուական ձերերուն մեծ մխի-
թարութիւն եղաւ. բնական ալ
շատ իւելացի եղաւ, սուր յիշո-
ղութիւն մը ունէր և ուսմունքի

շատ յարմար կ'երենար: Երբեմն
ձմեռուան երկայն զիշերները Առ-
նոլ տղան ծնկանը վրայ կ'առնէր
ու աստուածաշունչի պատմութիւն
մը կը պատմէր. Յուլիոս աղէկ
ուշացրութեամբ մտիկ ընելէն ետ-
քը՝ չի հասկցած բաները մէկիկ
մէկիկ կը հարցընէր անուշու-
թեամբ, ու երկրորդ օրը իր կեր-
պովը նորէն կը պատմէր ան պատ-
մութիւնները զարմանալի ճշգու-
թեամբ: Երբոր մէյ մը կարգալ
սորվեցաւ, ալ միշտ զիրք կ'ու-
զէր. ու գեռ հօթը տարուան չե-
ղած՝ Առնոլին գրցերէն շատը կար-
դացէր էր. անոնց մէջէն ալ իր
հօրը ընտրածները միայն: Ձեր-
մեռանդութիւնն ալ ուսումնասի-
րութենէն վար չէր մնար. միշտ
աղօթքի ամենէն առաջ կը նստէր

ու ամենէն վերջը կ'ելլար. օրէ
օր ջերմեռանդութիւնը աւելցընե-
լով՝ իր ծեր ծնողացը սիրաը կը
զուարճացընէր:

զ.

Ուսմուելք:

Յուլիոս իր ծնողացը մէկ հա-
տիկ միսիթարութիւնն էր իր ա-
ռաքինութիւններովը, մանաւանդ
պատրաստ ու կատարեալ հնա-
զանդութեամբը: Իր սէրը ու ե-
րախտագիտութիւնը անոնց ցու-
ցընելու համար ամէն աշխատանք
աչքին թեթև կ'երևնար. աղէկ
կը ճանչնար անոնց աշխատան-
քին յարգը. ու կը նայէր որ ամէն
բանի մէջ անոնց օգնութիւն հաս-
նի: Առանց հրամանի ամեննեին

անէն չէր հեռանար. իր ծնողքն
ալ անանկ սիրով կը գուրզուրա-
յին վրան ու անանկ անուշու-
թեամբ կ'երթային հետը, որ չէր
իմացուեր թէ իրենց հոգեզաւակն է:

Յուլիոս առջի հաղորդութիւնը
առնելու ատենը աւելի յայտնի ը-
րաւ իր ջերմեռանդութիւնը. բոլոր
տղայութիւնը անմեղութեամբ ան-
ցընելովը աս սուրբ խորհուրդիս
ալ աղէկ պատրաստութիւն տե-
սած էր. ու ձեռքէն զար նէ՝ ա-
ւելի կանուխ կ'ուզէր հաղորդութիւ,
բայց իր ծնողքը չափ զրին ջեր-
մեռանդութեանը. Ամէն ճանչուոր-
ները աչուցնին աս օրհնած տղուն
վրայ զրեր էին. ամենուն բերանը
աս էր թէ Արծիւեան Յուլիոսը
աս զեղին ամենէն սուրբ ու ա-
մենէն առաքինի տղան է: Միայն

ինքն էր որ աս բարի կարծիքը
չունէր իր վրայ, և հաստատ կեր-
պով անմեղութեան ճամբուն մէջ
առաջ կ'երթար:

Առնոր աս տղուն խելօքութիւնը
աղէկութիւնը տեսնելով՝ խելքը կը
թոցընէր. սկսաւ մտածել թէ ինչ
վիճակի մէջ դնէ զինքը: Շատ
մտածելէն ետքը ուզեց բուն տղուն
կամքը իմանալ. շատ ետեսէ ընկաւ,
բերանը փնտոեց, բայց ճար չե-
ղաւ, չի կրցաւ որոշ բան մը լսել
բերնէն՝ թէ աս վիճակը մէկալէն
աղէկ կը սեակէ կամ կ'ընտրէ: Ա-
նոր համար միտքը զբաւ որ հա-
մարձակ իրեն հարցընէ աս բանը.
յարմար ատեն ընտրելով մէկ կի-
րակի օր մը իրիկուան ժամէն
դառնալէն ետքը՝ սկսաւ հարցընել
իրեն. «Դուն զիտես, որդեակ,

ըսաւ, ինչպէս մենք զքեզ կը
սիրենք, ուրեմն ատենն է հիմայ
որ ըսես թէ ի՞նչ վիճակ կ'ուզես
ընտրել: Խօսէ համարձակ, ըսէ
ինծի՝ ի՞նչ բանի կը փափաքիս.
մի՛ վախնար, մենք ամենեին բանի
մը չենք խնայեր, դու ի՞նչ վիճակ
ալ ընտրես՝ մենք պատրաստ ենք
ամէն բան յանձն առնել, միայն
թէ դուն քու երջանկութիւնդ գըտ-
նաս»:

Յուլիոս խել մի ատեն տարա-
կուսած կենալէն վերջը՝ Առնոլին
ձեռքէն բռնեց ու պատկառանցով
մը ըսաւ. «Շատ աղէկ, հայրիկ.
որովհետև կ'ուզես իմ կամքս ի-
մանալ, խոսացիր որ ամենեին
ուզածիս դէմ չի կենաս: Գիտցած
ըլլաս որ առջի անգամ սրբու-
թիւն առած օրս Յիսուսէն խնդրե-

ցի, որ ինծի շնորհը տայ, միտքս
բանայ, որ իմանամ թէ ի՞նչ կեր-
պով կրնամ իմ երախտագիտու-
թիւնս ցուցընել ձեզի, ձեր ինծի
ըրած այնչափ բարիքներուն հա-
մար. Աստուած ալ ինծի ազդեց
որ ես ալ հրամանոցդ վիճակը
ընտրեմ: Հրամանքդ արդէն ձե-
րացած ես, քիչ ատենէն ատ պաշ-
տօնները որ կ'ընէք՝ վրանիդ կը
ծանրանան, հիւանդութիւններն ալ
չեն պակսիր, մէկ քանի տարիէն
ամենեին չէք կրնար այդ ծառա-
յութիւնները ընել, ուրեմն ահա
հրամանքիդ տեղը ես կ'ըլլամ. և
ինչպէս որ իմ կեանքս դուք ա-
զատեցիր, այսպէս ալ ես իմ կեան-
քըս հրամանքներուդ կ'ընծայեմ:
— Ահ, իմին սիրուն զաւակս,
ըսաւ հայրը, ու զրկեց ազնիւ

տղան. ինչ առաքինի բան մտածեր ես: Հազար փառք կու տամ Աստուծոյ որ զիս ան օրը տարաւ ան լերանը վրայ, որպէս զի ասանկ ազնիւ տղու մը կեանքը ազտաեմ: Քուկին ըսած խորհուրդիդ շատ հաւաքայ ու զմայլեցայ. բայց հաստատ ես ըսածիդ վրայ. կ'ուզե՞ս ուրեմն աս տեղիս վերակացուն ըլլալ:

— Հրամերես, հայր, կ'ուզեմ, ըսաւ, և կը յուսամ որ Աստուծալ կ'օրհնէ իմ առաջադրութիւնը:

— Կ'օրհնէ, զիտեմ որ կ'օրհնէ, ըսաւ ծերը, վասն զի շատ աղէկ բան մտածեր ես. և վրայէդ չի պակսիր իրեն սուրբ շնորհքը. վասն զի Աստուծած աղէկ գործքերը ոչ երբեք անվարձ կը թողու:

Երբոր ասոնք մէկմէկէ բաժնուեցան, Առնոլ իր ընկերոջ պատմեց Յուլիոսին հետ ըրած խօսակցութիւնը: Մարգարիտա երբոր լսեց աղուն խելացի ու ազնուական դիտաւորութիւնը՝ արցունքը չիկրցաւ բռնել: Մէկէն որոշեցին որ Յուլիոսը մօտ եղած գեղին դպրատունը գնեն, որպէս զի հարկաւոր ուսմունքները սորվի: «Բայց աս պայմանով կը թողում որ Յուլիոսը ինձմէ բաժնուի, ըսաւ Մարգարիտա, որ ազատ ըլլայ ամէն կիրակի ու տօն օրերը հոս մեզի հետ անցընելու. շաբաթ օրը դասը լմբնալէն վերջը հոս զայ, երկուշաբթի առողուն դառնայ»:

Երբոր ամէն բան ասանկ որոշեցին, Առնոլ Յուլիոսին համար պատի հրացան մը գնեց, ու պար-

պելը սորվեցուց երբեմն երբեմն
ալ հետը կը տանէր ու իր վիճաւ
կին յարմար եղած բաները անոր
կը սորվեցընէր։ Ասանկ ալ վեր
ի վերանց բերզը պահելու վրայ
հարկաւոր տեղեկութիւն մը տը-
ւաւ անոր, և ըստ որ պատրաս-
տուի դպրատուն երթալու։

Յուլիոսին բաժնուելուն վրայ
շատ արցոնք թափեցին իր ծը-
նողը. անանկ տրտմեցան, որ
կարծես թէ մէյ մ'ալ պիտի չի
տեսնային զինը։ Իրեն մէկ քանի
օգտակար խրատներ տուին, ու
մասնաւոր կերպով ապապրեցին
որ մէկէն ի մէկ դպրատունը ով
որ գայնէ՝ հետը չիբարեկամանայ.
Նախ աղէկ մը քննէ իր ընկերնե-
րը, վերջը բարեկամանայ հետեր-
նին. Յուլիոսն ալ խօսք տուաւ,
ու խօսքը պահեց։

Տանը մէջ ինչպէս էր նէ՝ դպրա-
տան մէջ ալ անանկ մնաց, ջեր-
մեռանդ, անմեղ, աշխատող, հլու,
մարդավար. և քիչ ատենէն իր
դասին մէջ առաջինը եղաւ. իր
դասընկերները բոլոր անցաւ, ա-
նոնց դժուար եկած բաները իրեն
խաղալիկ էին, ու իր սրամտու-
թեանը և յառաջադիմութեանը
համար՝ վարպետներուն ալ զը-
ւարճութիւնն եղաւ։

Այսն իրեք ամիսը անգամ մը
Առնոլ դպրատան վերակացուէն
աղէկ վկայութիւն կ'առնէր Յու-
լիոսին վրայ։ Տարի մը ասանկ
կրթուելով Յուլիոս՝ ալ վերի դասը
անցաւ. հոն ալ նորէն ցուցուց
իր աղէկութիւնը, և ծնողացը նոր
նոր ուրախութիւններ պատճառեց։
Այսպէս տարի տարուան վրայ

մէյմէկ դասի մէջ զարմանալի կերպով առաջ գնաց. մանաւանդ պատկերահանութեան մէջ շատ առաջ երթալով՝ աղուոր աղուոր պատկերներ բաշեց ու հօրը տանը պատերը զարդարեց:

Երկուշարթի օր մը դպրատուն երթալու ատենը Առնոլին ըսաւ, թէ աս շարաթ օրը չեմ կրնար տուն զալ, որովհետեւ բան մը ունիմ լմընցնելու, պէտք է որ բոլոր իրիկունը անոր վրայ աշխատիմ. բայց կիրակի օրը կու զամ կերակուրին. անոր համար կ'աղաշեմ որ շարաթ իրիկունը ինձի չսպասէց, հապա կիրակի օրը: Առնոլ չէ չըսաւ, վասն զի գիտէր որ տղան հարկաւոր բան մը չունենար նէ՝ առջի իրիկունէ կու գար:

Կիրակի օրը հասաւ. Առնոլ ու Մարգարիտան ինչպէս որ սովորութիւննին էր՝ պատարագի գացին. տանը մէջ միայն աղախինը մնաց: Ասիկայ խոհակերոցը աշխատելու ատենը լսեց որ դուռը ետեւ ետև զարնող մը կայ. շանը քիչ հաջելէն իմացաւ որ Յուլիոսը պիտի ըլլայ. գնաց դրանը քով, հարցուց թէ ո՞վ է, ինչ կ'ուզէ: Յուլիոսին ձայնը լսելուն պէս՝ բացաւ. «Պարոն, ի՞նչ է ատքերածդ, ըսաւ:

— Զայն մի հաներ, ըսաւ Յուլիոս. տանը մէջ ուրիշ մարդ կա՞յ,

— Զէ, հայրդ ու մայրդ պատարագի գացին:

— Աղէկ է ուրեմն, երբ գան զիրենը շատ պիտի զարմացընեմ.

եկուը ետեէս. բայց թէ որ անոնք
գան՝ ամենաին բան չըսես » :

Աղախինն ալ խօսք տուաւ որ
ձայն չհանէ : Յուլիոս սեղանի
մը վրայ սնտուկ մը դրաւ, բա-
ցաւ, ու մէջէն փառաւոր ներկով
բաշած պատկեր մը հանեց, ու
շուտ մը պատին վրայ կախեց ու-
րիշ պատկերի մը տեղ՝ որ ան ալ
ինքը բաշեր էր : Աղախինը ան
գեղեցիկ պատկերին վրայ զար-
մանալով՝ բերանը բաց թնաց, ու
սկսաւ գովել . Յուլիոս առանց ա-
նոր մտիկ ընելու՝ շուտ մը պար-
տէզ իջաւ, բիչ մը դափնիի տերև
ժողվեց, ու անոնցմով պսակ մը
շինեց, գնաց պատկերին շրջա-
նակին վրայ անցուց, որ ոսկեզօծ
գոյնը կանանչ պսակին ծակերէն
խիստ աղուոր կ'երենար : Ամէն

բան լմընցընելէն ետքը՝ ելաւ դէպ
ի ժամ երթալ սկսու, որ ծնո-
դացը դիմացն առնէ : « Ո՞վ գիտէ
որչափ պիտի ուրախանան, կ'ը-
սէր ինքնիրեն, երբոր վեր ելլան.
ո՞վ գիտէ ի՞նչպէս պիտի զարմա-
նան : Հապա, պէտք է որ ես ալ
գոնէ պզտի բաներով զիրենք ու-
րախացընեմ, որովհեակ իրենք
ինձի համար բանի մըն ալ չեն
ինայեր : Ո՞ւր էր թէ կարենայի
օր մը առաջ օգտակար ըլլալ ի-
րենց, ու իմ երախտագիտութիւնս
ուրիշ բանով ցուցընէի, չէ թէ
պատկերով մը » :

Այսպէս կ'ըսէր ան ազնիւ պա-
տանին : Բերդին դիմացի անտա-
ռը անցաւ չանցաւ՝ տեսաւ իր
ծեր ծնողը որ հանգարտ տուն
կը դառնային . սկսաւ սիրտը նե-

տել. տեսնողը կարծէր թէ մեծ
յանցանք մը ըրեր է. անոր ներ-
հակ բոլոր ուրախութիւնն էր՝ որ
աս յանկարծական այլայլութիւնը
բերաւ իրեն։ Չեմ զիտեր ով ա-
ւելի ուրախացաւ երբոր իրարու
հանդիպեցան. ծնողասէր տղան՝
թէ որդեսէր ծնողը։ Վերջապէս
հասան իրարու. Յուշիս վագեց
ծնողացը պլուեցաւ. անոնք բեր-
նով ըսել չիկրցածնին՝ արցունքով
զուրցեցին։ Ինչ որ է՝ մէկաեղ
տուն հասան. Յուշիս ծնողը
վերի դատիկոնը թողուց, ինքն իր
խուցը քաշուեցաւ. Առնոլ ներս
մտածին պէս պաղեցաւ մասց,
«Մարգարիտա, կանչեց, եկուր
եկուր, նայէ ինչ սբանչելի պատ-
կեր է»։ Ո՞ն մէկէն վագեց ակ-
նոցը դրաւ. «Ո՞հ, աս ինչ աղուոր

բան է, կանչեցին մէկ բերան
Առնոլ, Մարգարիտան ու աղա-
խինը. նայեցէր ինչ աղէկ ձգեր
է. սա բարոտ լեռը տեսէր, սա
ժայռերուն բազմութիւնը, սա ծա-
ռերը, սա անդունդը՝ որուն մէջ
որսորդ մը կ'ինչնայ կոր, և սա
արծիւին ձագերը, որոնց բով պըզ-
տի տղայ մը կայ։ — Ո՞հ, իմ
սիրուն Յուշիսս, ըսաւ հայրը.
ինչպէս ալ աղէկ ձեացուցեր ես
ան ցաւալի դիպուածը՝ որով քու
կեանքդ ազատեցաւ. Քուկին սիր-
արդ առաջնորդեր է զրչիդ. ի-
րացընէ աս անգամ անցուցիր
ուրիշ անգամները։ Բայց սա ինչ
է. տակը ստորագրութիւն մըն ալ
կայ. Մարգարիտա, կարդա նա-
յինք ինչ է»։ ան ալ կարդաց.
ՅԻՇԱՏԱԿ ԳԵՂԵՑԻԿ ԱՌԱՔԻՆՈՒԹԵԱՆ :

Աս միջոցիս թուլիոս կամացուկ
մը խուցէն վար իշաւ, ու զրանը
ետեր կեցած՝ ծնողացը ուրախու-
թեանը վրայ կը զմայլէք: Երբոր
տեսաւ որ սկսան լալ, շուտ մը
վագեց փաթթուեցաւ անոնց ըսե-
լով. «Ելրելի ծնողը իմ, թէ որ
աս պատկերը հրամանքներնուղ
այսչափ հաճոյ անցաւ, զիտ-
ցած ըլլաք որ աս մէկ պզտի
նշան մըն է միայն՝ թէ ես կը
փափաքիմ զձեզ ուրախացընել:»
Մտածեցի որ իմ առաքինի զօրս
ան գեղեցիկ գործըլ՝ որով իր մա-
հը աչըլ առնելով՝ իմ կեանըս
ազատեց, մեզմէ վերջը եկողնե-
րուն յիշատակ մնայ, ու ժառան-
գութեան պէս մեր ցեղին մէջ
պահուի. որպէս զի մեր թոռներն
ալ տեսնելով ասանկ սիրոյ օրի-

նակ մը՝ իրենք անոր նմանին,
երբոր ասանկ առիթ մը իրենց
պատահելու ըլլայ: Աս պատկեր-
քըս հրամանոցդ ալ յիշեցընել
կու տայ, հայր իմ, ան նեղու-
թիւնը՝ որ տղու մը կեանըս ա-
զատելու համար յանձն առիթ.
կը յուսամ որ օր մը Աստուած
երկինըս կու տայ հրամանքիդ
ասոր փոխարէն վարձըլ, որ եր-
կրիս վրայ չէք կրնար առնել»:

Չեմ կրնար պատմել թէ ալ
Յուլիոսին ծեր ծնողըլ ինչ մէր
կապեցին իրենց տղուն վրայ աս
միջոցիս մէջ. այնչափ կ'ըսեմ որ
շատոնցմէ ի վեր էր որ՝ Վալտէն-
պուրկին մէջ այսպիսի զուարճա-
լի օր չէր եղած. Առնոլին ալ
ծերութիւնը կարծես թէ տասը
տարի ետ դարձաւ. քսան անգամի

չափ գնաց ան աղուոր պատկեր-
թին դիմացը, երբեմն աս բանիս կը
զարմանար, երբեմն ան բանին,
և ամէն անգամ մէյմէկ նոր բան
կը գտնէր վրան խօսելու։ Աս օրս
մէկ մեծ յիշատակի օր մը եղաւ
տանը մէջ։

Դ

Զախորդուրիւն։

Յուլիոսին ուսմունքները լմըն-
ցընելու տեսնը մօտեցեր էր, ինքն
ալ կը սպասէր թէ երբ պիտի զայ
ան երջանիկ ժամանակը՝ որ միշտ
ծնողացը քով ըլլալով, ձեռքէն
եկած ծառայութիւնը անոնց ընէ։
Վերջի քննութեան պատրաստու-
թիւնը տեսնալու վրայ էր. ուստի
իրեն վարպետներն ալ ուրիշներէն
քիչ մը աւելի ազատութիւն տուին
իրեն։ Յուլիս ամսուն մէջ շարաթ
օր մը կէսօրուան կերակուրէն վեր-

յը զքօսանքի ատենը անցնելէն
ետքը, Յուլիոս դպրատան առաջ-
նորդին հրամանովը առաւ գրիչը
ու գիրք մը, ելաւ դպրատունէն,
սկսաւ դէպ ի Վալտէնպուրկ եր-
թալ: Կէսօրը նոր անցեր էր, տաքն
ալ խիստ սաստիկ. անոր համար
Յուլիոս առանց արտորալու ծանր
ծանր կ'երթար դէպ ի անտառը:
Գնաց մէկ առանձին տեղ մը նըս-
տաւ՝ բնութեան գեղեցկութեանը
վրայ զմայլելու. մէյ մ'ալ ան
անտառի նման տեղը մէկ սքան.
չելի գեղեցկութիւն մը տեսաւ՝ որ
երթալով աչքին նոր կ'երևար,
բոլորովին յափշտակեցաւ: Զորս
դին ոսկիի գունով մեծ ու պղտի
ծառերը աչուշները կ'առնէին. վը-
րան շուք ընող ծառերուն փառա-
ւոր տեսքը, թոշուններուն ձայնը,

միջատներուն տղզալը, և անուշ
զովութիւնը որ ան աղուոր ան-
տառին մէջ կ'իմանար, իրեն խո-
րունկ տպաւորութիւն մը ըրին:
Աչքին տեսած բաներուն վրայ՝
երեսակայութիւնն ալ ազատ կը
պտըտցընէր. մէյ մըն ալ սիրառ
ելաւ, սկսաւ լալ. այսչափ սցան-
չելի հարստութիւն տեսաւ նէ՝
կարծես թէ ինքզինքը կորմնցուց.
միաքը ինչուան Աստուծոյ աթոռը
բարձրացաւ, որ ամէն բարեաց
աղրիւրն է, սկսաւ բոլոր սրտանց
փառը ու շնորհակալութիւն ընել
Աստուծոյ անբաւ մարդասիրու-
թեանը. կարծես թէ Աստուծ ե-
կեր է իր սիրելի ծառան միմիթա-
րելու, իր ստեղծուածին հետ խօ-
սակցելու:

Երբոր խելքը բիչ մը զլուիսը

եկաւ նէ՝ զիրը բացաւ, Թլայսին
բանաստեղծութենէն կտոր մը կար-
դաց, որուն նման է Տըլիլին աս
երգն ալ, և աշխարհաբառ թարգ-
մանութիւնը աս է.

Ի՞նչպէս մոռնամ ես ծաղկըներ,
Բնութեան գանձերն գեղեցիկ.
Վարդ մանուշակ յակինթ շուշան,
Ի՞նչ ձև, ի՞նչ գոյն խատուտիկ:
Մէկը ճերմակ, մէկը կապուտ,
Մէկը կարմիք՝ կրակ ու բոց,
Որը զընտիկ, որն թագածն,
Որը բացուած՝ որը գոց:
Ի՞նչ սիրուն տեսք, ի՞նչ աղուոր գոյն,
Ի՞նչ քաղցրութիւն հոտաէտ.
Պալատներուն ասոնք են զարդ,
Ոսկի արծաթ մընան ետ:
Մէրմէր զոհար ազնիւ քարեր,
Ըլլալ կ'ուզեն ծաղկի պէս,
Պատկերահանն և ոսկեզործ
Միշտ կը ձեւն ծաղկի պէս:
Գոյն ու տիգն է թէպէտ նըման,
Հոտը չունին գեղեցիկ.
Բայց բաւական են որոգայթ
Ուր բոնըւի թիթեռնիկ:

Եթէ անցան հին ատեններն
Որ մեռելոց զագաղներ
Ծաղկըներով զարդարէին,
Անոնք պատեն սափորներ,
Հովիւն հիմակ ալ կը կապէ
Տեսակ տեսակ ծաղկէ փունջ.
Անով ճակատ կը զարդարէ,
Անով կ'ըլլայ վայերուչ:
Դաշտին ազատ տեղեր թողած
Մեզ հիւր կ'ըլլան ծաղկըներ.
Լաւ կը խաբուի ցուրտ նախանձու,
Կը մնան ասոնք ողջ ու գէր:
Զըրին երեսն ալ կը լողան,
Երկրիս են մեծ զարդարանք.
Ծովուն վըրայ անուշ հուէն
Կ'ըսեն նաւորդք, հա՛, հասանք:

Յուլիոս աս կտոր բանը ուշա-
զբութեամբ կարդալու ատեն՝ մէյ
մ'ալ յանկարծ հրացանի մը ծայն
լսեց. Քիչ մը անցաւ, ականջին
պոռալու ձայն մը եկաւ, որ օգ-
նութիւն կը կանչէր: Մէկէն ցատ-
քեց ելաւ, գոցեց զիրը՝ ծոցը

դրաւ, դարուփոս տեղերէն կոյ-
ծակի պէս վար ինջաւ, դէպ ի
ան ձայնը թուփերը ճղբեց անցաւ,
ու կարծես թէ ինքը զինքը մոռ-
ցած՝ ուրիշ բան չէր մտածեր, եթէ
ոչ կանչողին օգնութիւն հասնիլ:
Ան միջոցին պոռալու ձայնը չէր
դաղբեր, իմացաւ որ մէկը ուրիշի
մը հետ կը կոռուի ու յաղթուելու
վրայ է: «Ո՛վ զիտէ, ըսաւ Յու-
լիոս ինքիրեն, որսորդ մը եկեր
է, ու յանկարծ անտառին պա-
հապաններէն մէկը վրան հասնե-
լով՝ մէջերնին կոփու ելեր է, եր-
թամ նայիմ»: Աս մտքով անդա-
դար կը վազէր, մէյ մ'ալ յանկարծ
անտառին մէջ տեղ մը հասաւ,
տեսաւ մարդ մը՝ որ երկու վայրի
խոզի հետ կը կոռուըտի, անոնցմէ
մէկն ալ զարնուած, վէրբէն շատ

մը արիւն կը վազէ: Աս տեսնա-
լով՝ Յուլիոսին սիրաը կտրըճու-
թիւն մը եկաւ. ձեռքի գաւազա-
նը վար ձգեց, ծառէ մը հաստ
ճիւն փրցուց, ու կրակի պէս վա-
զեց անով խոզին մէկուն վրայ
որ իր վրայ կու զար. զարկաւ
գետինը պառկեցուց անիկայ, ու
սկսաւ անանկ ուժով գլխին ին-
ջեցընել փայտը՝ որ շուտ մը սատ-
կեցաւ: Վերջը ցատկեց մէկալին
վրայ՝ որ ակռաներն ու աչուը-
ները Յուլիոսին վրայ տնկեր էր.
ան ալ մէկէն յաղթուած գետինը
փռուեցաւ, ու զարհուրելի ձայնով
մը շունչը փչեց:
Յուլիոսին գլուխոը այնպէս տաք-
ցեր էր՝ որ աս գործողութեանս
ատենը միտքն ալ չեկաւ որ նայի
թէ զազաններուն ձեռքը ընկածը

ի՞նչ մարդ է, բայց երբոր ան
երկու խոզերը սպաննեց, գարձաւ
մարդը տեսնալու. «Վայ, Տէր Ռու-
տուած, ի՞նչ է աս տեսածս, կան-
չեց ձեռուըները գլուխը զարնե-
լով. իմ հայրս է ասիկայ... Դուն
ես, հայրիկ, որ զազաններուն
ձեռքը ինկեր ես. վնասուեցած,
վէրք առի՞ր»: Ա՛լ ուրիշ բան չի-
կրցաւ ըսել, արցունքէն ու հա-
ռաջանքէն ձայնը կտրեցաւ:

Առնոլ խորունկ քունէ մը ար-
թընցածի պէս աչուըները բացաւ.
ըրած կոիւը, ահազին զազաննե-
րուն ձեռքէն ազատելուն յուսա-
հատուիլը Առնոլին միտքը այն-
պէս շփոթեր էին, որ պղտոր
աչքով մը զինքը ազատող կտրի-
ճին վրայ կը նայէր, բայց չէր
ճանչնար, ու կարծես թէ հար-

ցընել կ'ուզէր՝ թէ ով է, կամ
ուսկի՞ց եկեր է հոն իրեն օգնելու:
Յուլիոսը սկըսաւ բաներ հար-
ցընել իրին, բայց ծերուկը չիկըր-
ցաւ պատասխան տալ, հապա
միայն ժամանակակից տղան
ամէն ջանք ըրաւ հօրը խելքը գը-
լուիը բերելու: Մէյ մըն ալ Ռո-
նու ճանչցաւ իր տղան, չիկըրցաւ
մէկ կերպով մը իր զարմանքը
փարատել. «Ի՞նչպէս եղաւ որ
դուն հոս եկար, ըսաւ արցունքը
սլրելով. Աստուած քեզ հոս բերեր
է ուրեմն»: Յուլիոս ալ պատմեց
թէ ի՞նչպէս պոռալու ձայնը լսե-
լով՝ դէպ ի ան կողմը վազեր ու
բաղզով իր հայրը ազատեր էր:
«Ասանկ ահա զուն հիմա շահովը
տուիր ինծի ինծմէ առածդ, ըսաւ
հայրը, ատենօք ես ցու կեանքդ

ազատեր էի, այսօր ալ դուն ի՞ս
մինս խալըսեցիր: Ո՞վ կարծէր թէ
ան ժայռերու մէջ ինչած ատենս
արծիւներուն բերնէն ես պիտի
ազատեմ ան տղան՝ որ ատենօք
զիս վայրի գազաններուն ձեռքէն
պիտի խալըսէ»:

Բայց Յուլիոսին սիրտը դեռ
անհանգիստ էր. կը վախնար որ
չըլլայ թէ գազանները սաստիկ
վէրը մը տուած ըլլան ծերուն:
Հարցուց Առնոլին. ան ալ պար-
զամտութեամբ ըսաւ թէ սրունը-
ներս սաստիկ ցաւեցան. բայց
տուն դառնալու չափ ուժ ունիմ:
Յուլիոս անոր թեզ մտաւ, ու հար-
ցուց թէ ի՞նչպէս սիրտ ըրիբ երկու
խոզի դէմ կոռւելու:

«Մտիկ ըրէ, որդեակ, պատ-
մեմ քեզի, ըսաւ Առնոլ. կէսօրը

տունը կերակուը ուտելէն ետքը
հրացանս առի. որովհետեւ պար-
պելու միտք չունէի, անոր համար
չուզեցի հետո շուն ալ առնել.
միտքս ան էր որ քու զիմացդ
ելլեմ: Անտառը մտնելով աս բաց
տեղը եկայ, ծառի մը տակ նըս-
տայ, սկսայ տեսակ տեսակ բա-
ներ մտածել: Զըեզ կը մտածէի,
կ'ուրախանայի զըեզ աղէկ մեծ-
ցընելուս վրայ. մէյ մ'ալ յան-
կարծ ետեէս վայրի խոզ մը խան-
չել սկըսաւ. ես մէկէն ցատքեցի,
հրացանս պարպեցի, գնտակը թը-
ռաւ, զարկաւ գազանին, բայց
կ'երեայ թէ աղէկ չիկըցաւ վի-
րաւորել, վասն զի անիկայ սկսաւ
վրաս վազել. մէյ մ'ալ նայիմ
որ ուրիշ մըն ալ անոր ետեէն
կու գայ, որ առաջ չէի տեսած:

Ակսայ բոլոր ուժովս հրացանիս
կոթը վրանին իջեցնել, բայց
անօգուտ. չի կրցայ խալքսիլ ա-
նոնցմէ. սկսայ կանչուրոտել. դուն
ալ իմ ձայնս լսեր ես, ու եկեր
ես զիս ազատելու»:

Երբոր տուն հասան Առնոլ ան-
կողինն ինկաւ, Յուլիոս եղած դի-
պուածը պատմեց իր մօրը, ու շուտ
մը վազեց վիրարոյժ գտնելու։
ԱՌ ՞վ կրնայ պատմել՝ թէ Յու-
լիոս հօրը հիւանդութեան ատենը
ինչ սէր՝ ինչ ծառայութիւն կ'ը-
նէր անոր։ Գիշեր ցորեկ անկո-
ղինին քովէն չէր բաժնուեր, և
շատ անգամ իրեն ինկածէն աւելի
ծառայութիւններ կ'ընէր։ Առնոլ
տեսնալով անոր որդիական սէրը՝
շատ հեղ աչքէն արցունքը սրբե-
լով կ'ըսէր. «Միթէ ասկէ մեծ հայ-

լասիրութիւն կրնայ ըլլալ. Յու-
լիոս իմ հարազատ որդիս ալ ըլ-
լար՝ աւելի ինչ բան կրնար ընել։
Աստուած օրհնէ աս իմ սիրուն
զաւակս»։

— Իրաւ է զուրցածդ, կ'ըսէր
Մարգարիտան. ինքը մեր ըրած
բարերարութեանը հազար անգամ
աւելին կ'ընէ։ Թէ որ անիկայ
չըլլար, ով զիտէ մենց աս ծե-
րութեանը մէջ ինչ կ'ըլլայինք»։

Ամէն ան բերդը եկողներն ալ
ասանկ կը խօսէին. ամէնն ալ
Յուլիոսին առաքինի ըլլալուն կը
վկայէին. իսկ անիկայ ինչ որ
էր ան էր, իրեն վրայ լսած գո-
վեստներուն ականչ չի կախելով՝
կը նայէր որ աղէկութեան մէջ
միշտ առաջ երթայ։

չելլալէն ետև եղբօրմէս թուղթ
առնեմ, նայինք ինչ կ'ըսէ»:

Առնոլ իրաւցընէ եղբայր մը
ունի եղեր, որ երեսուն տարի ա-
ռաջ Ամերիկա գացեր ու միշտ
իրեն թուղթ կը զրէ եղեր. խել
մը ատեն անցնելէն ետքը՝ բարե-
ւագիրը կը զաղբեցընէ, պատճառն
ալ չիմացուիր: Առնոլ այս նա-
մակը բանալուն պէս՝ մէջէն խել
մը թղթեր թափեցան. կարդաց
թուղթը. «Վախ, ըսաւ, Անտոն
եղբայրս թենավլվանիային մէջ մե-
ռեր է. հիմա զիս կը կանչեն որ
երթամ եղբօրս ժառանգութիւնը
առնեմ, և իրեն յաջորդը ըլլամ:

Իրեն թողած հարստութիւնն ալ
ահա հոս զրած է, միլիոն մը զա-
հեկան: Ու թէ որ ես չի կարե-
նամ երթալ՝ կ'ըսեն թէ իմ տեղս

b

Մեծ լուր մը:

Առնոլ օրէ օր հիւանդութենէն
վրայ կու զար. Յուլիսս ալ եր-
թալով հաստատ կը յուսար՝ որ
օր մը անոր յաջորդը ըլլայ նոյն
պաշտօնին մէջ: Մէկ օր մըն ալ
մէկը ասոնց նամակ մը բերաւ
խոշոր զիրքով մը ծալլած, Առ-
նոլ նամակը առաւ, վերնազիրը
կարդաց, կնիքը նայեցաւ, «Ի՞նչ-
պէս կընայ ըլլալ, ըսաւ զարմա-
նալով, որ ըսան տարի ձայն ձուն

ուրիշ մը զրկեմ, որպէս զի իմ
անունովս ստակները առնէ: թէ
որ քան տարի առաջ առնէի
աս լուրը՝ աս ճամբորդութիւնը
կ'ընէի, ինչուան Ամերիկա. բայց
հիմա ան ատենները անցեր են,
Ուրեմն ի՞նչ ընենք:

— Սո թեթև բան չէ, ըստ
Մարգարիտան. առաջ աղէկ մտա-
ծելու է. պէտք է ուրիշներուն ալ
խորհուրդ հարցընել, նայինք ի՞նչ
կ'ըսեն. շիտակը ես ասանկ կը
մտածեմ, դուն գիտես:

— Ուրեմն պէտք է թէոդորո-
րոսին գրենք որ իր ընտանիքովը
աս կիրակի մեզի հրամմէ, արդէն
երկու շարաթէն աւելի է որ մէ-
կըզմէկ չենք տեսած»:

Յուլիոս հոն տեղը գտնուելով,
ես կը զրեմ ըստ: Աէյ մ'ալ

նայիս կիրակի օրը փառաւոր
կառք մը երկու ազուոր ձիերով
եկաւ բերդին դրան դիմացը կեցաւ,
թէոդորոսը, թագուհին ու Մա-
րիամը վար իջան, իրենց ծեր ծը-
նողացը փաթթուեցան: Առվորա-
կան բարեկաներէն ու հարցմունք-
ներէն ետքը՝ Առնոլ Ամերիկայէն
եկած նամակները բերել տուաւ,
ու զաւկըներուն ցուցուց: «Ի՞նչ
կ'ըսէք, ըստ թէոդորոսը. մէկ
միլիոն մը, ուրեմն ատիկայ ամէն
աշխատանք կ'արժէ»: Շատ բան
խօսեցան ասանկ խելքէ մտքէ չան-
ցած ժառանգութեան վրայ. բայց
մէկը չի կրցաւ խորհուրդ մը տալ՝
թէ ի՞նչպէս ձեռք ձգելու է սա
ստակը: Վերջապէս Առնոլ խօսա-
կցութիւնը հոս բերաւ. «Վախ-
նամ՝ թէ Եղորոսին պատմած ա-

ուակը մեզի ալ պատահեցաւ հիմայ . որ կ'ըսէ թէ աքաղաղը աղրիւսին մէջ օր մը մարգարիտ մը կը գտնէ , կ'առնէ ասդիս անդին կը գարձընէ , չիկընար ուտել , ետքը գարիի մը հատը ասկէ աղէկ է ըսելով՝ պատուական մարդարիտը մէկդի կը նետէ : Զըլլայ թէ հիմայ մենց ալ աս հարուստ ժառանգութիւնը ձեռուընէս փախցընենք . պէտք է մէկը գտնալ որ երթայ առնէ աս գանձը :

— ինչո՞ւ չէ , ըսաւ թէողորոս տաք կերպով մը , մտածելու բան չէ հոն տեղը մէկ միլիոն մը ստակը երեսի վրայ թողուլ :

— Անոր խօսք չիկայ , ըսաւ Առնոլ . բանը անանկ մարդ մը գտնալն է , որ ինձի համար ասանկ երկայն ճամբորդութիւն մը յանձն

առնէ . իր հայրենիքը՝ տունը տեղը թողու , մահը աչքը առնէ՝ որ կամ ճամբուն մէջ կրնայ պատահիլ , կամ վնասակար հիւանդութենէ մը , կամ ան վայրենի մարդիկ ներուն ձեռքէն : Անոր համար կամ մէկ պատուաւոր մարդ մը պէտք է , կամ մէկ արևէ անցած փորձ մարդ մը . պատուաւոր մարդ զըտնելը խիստ դժուար է . մէկալը եթէ գտնենք ալ , ան ստակը տեսածին պէս՝ հոս բերելու տեղ կը նստի ինքը կ'ուտէ : Ես ասանկ կը մտածեմ . անոր համար էր որ ըսի թէ շատ դժուար է մեր ուղածը գտնել » .

Մարիկ ընողները երբ ծերուն խօսքը լսեցին՝ ձայներնին վարքաշեցին , ամէնքն ալ իրաւունք տուին : Առնոլ նորէն ըսաւ . «ի-

բաւցընէ մեծ ծառայութիւն կ'ը-
նէր մեզի՝ թէ որ մէկը աս բանս
յանձն առնելու ըլլար. բայց հի-
մակուան ատենս ասանկ ծառա-
յութիւններ չեն ըլլար. ամէն մարդ
ինքվինքը՝ իր շահը կը մտածէ:
Ո՞ւր է ան ճշմարիտ առաքինու-
թիւնը, ո՞ւր է ան իր շահը չի-
փնտըռելը ամէն բանի մէջ, որ
սիրտ կու տայ եղրօրը սիրուն հա-
մար ամէն վտանգ յանձն առնել:
Ո՞ն, հիմայ ասանկ մարդ գտնա-
լու համար Դիոգինեսի լապտերը
վառելու է. թէ որ մէկն ալ խոս-
տանայ մեզի աս ծառայութիւնը՝
ան ալ մեծ շահ մը ձեռք ձգելու
համար է. ապա թէ ոչ ո՞վ վկայ
կ'ըլլայ թէ աս մարդը անանկ բան
չըներ»:

Յուլիոս աս միջոցիս մէջ խո-
ցին մէկ անկիւնը քաշուած, ձեռք

ձեռքի վրայ դրած՝ զլուխն ալ
ձեռուըներուն վրայ կոթընցու-
ցած՝ խորունկ կը մտածէր: Մէկ
մ'ալ յանկարծ ոտք ելաւ, զնաց
Առնոլին դիմացը. «Մի վախնար,
հայրիկ, ըսաւ. կրնաս գտնել ու-
զած մարդդ, մանաւանդ թէ գտեր
ես: Ահա ես, որ ամէն ունեցածս
քեզմէ գտեր եմ, և քեզի որդի
ըլլալու արժանի եղեր եմ, ես կը
խնդրեմ, հրաման տուր ինծի,
կ'երթամ Ամերիկա, քեզի ինկած
ժառանգութիւնը կ'առնեմ կը բե-
րեմ առջեղ կը դնեմ: Ես ինծի
պարտք կը սեպեմ աս գործքս
ընելը, միայն թէ հրամանքդ ալ
ուզես ու հրաման տաս»:

Հայրը աս խօսքը լսելուն պէս՝
բոլորովին զարմացած՝ «Ո՞ն, սի-
րելի որդեակ, ըսաւ, ինչպէս կըր-

նաս դուն այսչափ երկայն ճամբարողութիւն մը ընել։ Զէ, չէ, սիւնելի, քու բանդ չէ, դուն դեռ չես զիտեր թէ ատ բանիդ համար ի՞նչ վտանգներու պիտի հանգիպիս։ Գիտեմ որ սիրտդ յօժար է, և մեր սիրոյն համար ամէն բան աչքիդ թեթե կ'երենայ, բայց դեռ ասանկ բաներու մէջ չես մըտած, կարծես թէ ամէն բան դիւրին է. և որովհետեւ կ'ուզես որ ուլայ աս բանս՝ միտքդ կը դնես թէ ընել ալ կրնաս։

— Կ'աղաչեմ, հայր, թէ որ զիս կը սիրես՝ ատ խօսը մ'ըսեր. մ' կարծեր թէ աս բանս այսօր յանկարծ միտքս եկաւ, հապա ան օրէն ի վեր որ զքեզ անհանգիստ տեսայ՝ միտքս զըի որ այս գիտաւորութիւնս յայտնեմ հրա-

մանքիդ, բայց կամաւ ձայն չիհանեցի որ տեսնամ թէ բանին ծայրը ուր պիտի երթայ։ Հիմայ տեսնալով որ հրամանըդ շատ հոգ կ'ընես՝ ահա ես յանձն կ'առնեմ երթալ Ամերիկա. օրհնէ զիս ու Աստուծոյ յանձնէ, անիկայ զիս կը պահպանէ, ինչպէս ատենով Տորիան պահեց»։

Աս խօսըերէս ամենուն սիրտը ելաւ, սկսան լալ. Առնոլն ալ զըկեց Յուլիոսը ու զգուելով ըստաւ. «Որովհետեւ, սիրելի որդեակ, աս երկայն ճամբորդութենէն չեմ վախնար կ'ըսես, ես ալ շնորհակալ եմ քեզի, ու իմ օրհնութիւնս կու տամ, հրաման ալ կու տամ որ երթաս, քեզ Աստուծոյ կը յանձնեմ։ Եւ հիմակուընէ կը խոստանամ որ բերելու ստըկիդ մէկ մասը

աղքատներուն բաժնեմ: իսկ բու
վարձք աս է, ըսաւ, ու ձեռքը
զլխուն վրայ դրաւ, մեր ամէն
ունեցածն ալ բուկինդ է»:

Յուլիոս հօրը ձեռքը պագաւ,
ու բոլոր ընտանիքը անոր շնոր-
հաւորեցին: Վերջը իր խուցը
բաշուեցաւ, և իր ծնողացը վրայ
ունեցած սէրը նորէն ցուցընելու
առիթ գտնալուն համար ուրախու-
թենէն աշխարհը իրենն եղեր էր:

→ 32 →

Զ

Ճամբորդուրիւն:

Ան օրէն ետև վալտէնպուրկին
մէջ Յուլիոսին ճամբորդութենէն
զատ ուրիշ բանի վրայ խօսք չէր
ըլլար: Առնոլ սկսաւ նաւ մը փըն-
տըսել՝ որ տղուն երթալու տեղերը
երթայ: Վերջապէս իմացաւ որ
Ճամպուրկցի վաճառական մը նաւ
մը կը պատրաստէ Ռմերիկա իրը-
կելու, և Յուլիոսն ալ կընայ նաւը
առնել: Յուլիոս ալ ճամբու պա-
տրաստութիւնը տեսաւ՝ ինչպէս
որ կը վայէր իրեն պէս բարե-

պաշտ քը իստոնէին. Ընդհանրաւկան խոսառվանանք մը եղաւ, և աղաչեց Աստուծոյ որ իրէն օգնական ըլլայ: Մարգարիտան ալ իր կողմանէ երկու տարուան համար կտաւեղէնին և հագուստի կապոց մը շինեց: Երբ ճամբայ ելլալու ատենը եկաւ՝ Յուլիոս զնաց հօրը դիմացը ծունկ չոքհցաւ, ու խոնարհութեամբ օրհնութիւնը խնդրեց: Առնոլ սկսաւ լալ, ու ձեռքը դողդըզալով տղուն գլխուն վրայ դրաւ, զինքը օրհնեց. բայց անանկ տակնուվրայ եղած սրտով՝ որ ամէնքն ալ լացին: Կարծես թէ Յակոբ նահապետը իր սիրելի Յովաէփը կ'օրհնէր:

Յուլիոս բոլոր ընտանեաց մընաք բարով ըսելէն ետքը ճամբայ ելաւ, քանի մը օրէն Ամպուրկ

հասաւ: Հովերը յաջող չըլլալով՝ հարկ եղաւ որ տասը օրուան չափ հոն սպասէ. աս միջոցիս մէջ Յուլիոս երթալու տեղերուն բընակչացը վրայ տեղեկութիւններ առաւ. վասն զի Ամպուրկի մէջ շատ մարդիկ կային՝ որ տասը անգամէն աւելի եկեր գացեր էին Ամերիկա:

Ճամբայ ելլալու օրը մասնաւոր ջերմեռանդութեամբ ինքզինքը սուրբ Աստուածածնայ յանձնեց. և Մարգարիտային տուածիրատը չի մոռցաւ, որն որ ապլսպրեր էր՝ թէ ամէն օր սուրբ Աստուածածնայ անպակաս աղօթքը ընէ: Յուլիոսի հետ եղած ճամբարդներուն մէջ՝ կրօնաւոր մըն ալ կար, որ Ամերիկայի հիւսիսակողմը կ'երթար, որ հոնտեղի վայրենի

մարդիկը քրիստոնէութեան դարձնէ. Յուլիոս աս կրօնաւորին վրայ հօր պէս կը նայէր, անանկ որ երկուցին սիրտը մէկմէկու կապուեցաւ, երկուցն ալ մէկզմէկ պատուելով՝ իրարու վրայ կը զարմանային: Փարոզիչը կը զմայ-լէր տեսնալով մէկ տղայ մը ա-սանկ բարեպաշտ, համեստ, ան-մեղ, որ իր հաւատքը՝ իր առա-քինութիւնները անարատ պահեր է աշխարհի մէջ, և իրեն նոր ծնողացը սիրոյն համար իր կեան-քը վտանգի մէջ դրեր է: Յուլիոսն ալ առաքելական քարոզչին աստուածամիրութիւնը տեսնալով՝ շատ բարի օրինակ կ'առնէր. կը տեսնար որ աս մարդը բոլոր աշ-խարհիս մխիթարութիւններէն երես դարձուցած, փառքը պատի-

ւը հարստութիւնը բոլոր ոտքի տակ առած, ազգականներուն ու հայրեննեացը սէրը մէկդի թողած, բրդէ հաստ հագուստ մը վրան առած, Քրիստոսի զինուորի պէս մոլորութեան դէմ կռուելու, ու Նոր աշխարհի մէջ հոգիներ վաս-տըկելու կ'երթար: Ան բարի կը-րօնաւորը Յուլիոսին աչքին առ-ջեք աշխարհի տիրող թագաւորէ մը վեր էր: Անիկայ միշտ յաղ-թուողներուն հետ թըով շղթայով կը վարուի՝ կ'ըսէր, իսկ ասիկայ՝ որ Աստուծոյ առաքեալն է, սէր ու խաղաղութիւն կը քարոզէ. ա-նոր համար այսչափ ծովեր կ'անց-նի որ իրեն խօսքը մտիկ ընող-ները երջանիկ ընէ, ու յաւիտե-նական արքայութեանը հասցընէ: Յուլիոս ան կրօնաւորին հետ

խօսակցելով՝ շատ բան լսեց, շատ
բան սորվեցաւ, ու Աստուծոյ շը-
նորհակալ կ'ըլլար՝ որ ասանկ
ճամբու ընկեր մը իրեն տուաւ:
Շատ անգամ ինքզինքը Տորիային
նմանցնելով՝ ան կրօնաւորն ալ
իրեն Ռափայէլ հրեշտակապետ կը
կանչէր, և ամէն օր մէկտեղ սուրբ
Աստուածածնայ վարդարանը կ'ը-
սէին ջերմեռանդութեամբ:

Ամպուրկէն ելլելէն ետքը եր-
կու ամիս անցեր էր՝ մէկ մ'ալ
օր մը նաւավարներուն մէկը ըս-
կըսաւ ուրախութեամբ կանչուըո-
տել. ամէնն ալ նաւուն ծայրը
ելան, որ ցամաք հասնելնին տես-
նալով ուրախանան. բայց պէտք
եղաւ որ առաջ փորձանը մը բա-
շեն, վերջը բարին վայելեն: Ողբ՝
որ ինչուան ան առենք պարզ ու

մաքուր էր, սկսաւ մանը մանը
կարմրագոյն ամպերով մթըննալ:
Հովը ամպերը մէկտեղ ժողվեց,
ըիչ ատենին մէջ երկնքին երեսը
մութը պատեց. մէկդիէն ալ փայ-
լակը կայծակը փոթորիկը ամե-
նուն սիրտը ահուդողի մէջ ձգեց:
Մէկ մ'ալ յանկարծակի կայծակ
մըն ալ նաւուն մեծ կայմին վրայ
ինկաւ՝ կոտրեց. ըիչ մը անցաւ՝
մէկալ կայմի ալ անոր պէս ջար-
դուրուրդ եղաւ. նաւը ջրին երեսը
պզտիկ տախտակի մը պէս կ'ել-
լէր ու կ'իջնէր: Հիւսիսային հո-
վը՝ երկայն ատեն միակերպ փշե-
լէն չիւազրեցաւ, նաւուն մէջի
ճամբորդներն ալ ամէն մէկ վայր-
կենին, հիմա պիտի կորսուինք,
հիմա ալիքներուն մէջը պիտի թա-
ղուկնը լսելով՝ յուսահատութեան
մէջ էին:

Ան զարհուրելի ալէկոծութեան
մէջ պատուական կրօնաւորը Յու-
լիոսին հետ նաւուն մէկ անկիւնը
բաշուած՝ աղօթը կ'ընէին։ Եր-
կուքն ալ իրենց կեանքը Աստու-
ծոյ յանձներ էին. և Յուլիոս
խոստովանանքով ալ հոգեւոր պա-
տրաստութիւնը տեսեր էր. աշ-
խարհիս բաներուն մէկն ալ աշ-
ուընուն չէր երմար. Բայց իր
մահուան ատենը դեռ չէր եկած։
Աստուած անոնց աշխարհիս մէջ
ուրիշ օգնութիւններ ալ պիտի ընէ
եղեր՝ իրենց ջերմեռանդութեանը
փոխարէն։ Մ'էկ մըն ալ չիկար-
ծած ատենին հովու զադրեցաւ,
ամպերը ցրուեցան, և նաւը ցա-
մաքէն քիչ հեռու ըլլալով՝ ճամ-
բորդներէն շատը դուրս ելան,
վասն զի աւելի ուզեցին ժամ մը

առաջ ցամաք ելլել, քան թէ
կայմերը կոտըրտած նաւուն մէջ
սպասել։
Յուլիոսն ալ իր բարեկամին
հետ դուրս ելաւ, հետերնին մեծ
բեռ մը չունենալով՝ ճամբայ ին-
կան ֆիլատելֆիա երթալու, ու
անվաս հասան հոն։ Յուլիոս մէ-
կէն սկսաւ իր բաները հոգալ,
կրօնաւորն ալ շատ օգնութիւն
ըրաւ իրեն։ Թողունք պատմելը
թէ Յուլիոսը ինչպէս մէկ մը աս-
դիս կ'երթար՝ մէկ մը անդին կը
վազէր. ասոր անոր կ'իյնար, եր-
բեմն ծովով՝ ճամբորդութիւն կ'ը-
նէր, երբեմն ցամաքով. մէկ խօս-
քով՝ տասը ամիս Յուլիոսին կեան-
քը ճշմարիտ մարտիրոսութիւն մըն
էր. այսափ աշխատանքի դիմա-
նալու համար՝ իրեն պէս առողջ

ու կտրիճ մարդ պէտք էր։ Վասն
զի Յուլիոսին ծախսելու բաները՝
ասդիս անդին ձգձգած էին մէկ-
մէկէ հեռու քաղաքներ։ անկից
զատ, ասոնց ստակն ալ ժողվելը
հազար տեսակ դժուարութիւններ
ունէր։ բայց Յուլիոս զարմանալի
համբերութեամբ աս ամէն նեղու-
թիւնը կը քաշէր, միտքը զրեր էր
որ՝ անոնց համար հոն գացեր էր։
Ամենեին օր մը զանգատ մը չե-
լաւ բերնէն, ամէն բանի համբե-
րութեամբ կը յաղթէր։ իրեն մէկ
հատիկ միխթարութիւնը ան էր՝
որ ան գործքով իր ծնողացը հա-
ճոյ բան մը պիտի ընէ։

Այնչափ աշխատանաց պատ-
ճառաւը պէտք եղաւ իր սիրելի
բարեկամէն բաժնուիլ։ Մէկզմէկ
անանկ կը սիրէին՝ որ բաժնուելու

ատեն սրտերնին շատ կոտրեցաւ.
Յուլիոս զանիկայ զրկած՝ չէր
կրնար զատուիլ։ ան ալ անանկ
առաջինի կտրիճն բաժնուելուն
վրայ շատ կը ցաւէր։ Վերջապէս՝
«Մի՛ լար, Յուլիոս, ըստւ, Աս-
տուած հետդ է, ու իրեն օրհնու-
թիւնը վրայէդ չի պակսիր։ Իրաւ-
ցընէ դուն օր մը շատ երջանիկ
պիտի ըլլաս, վասն զի մէկն որ
առաջինութեամբ ու բարեպաշ-
տութեամբ իր տղայութիւնը ան-
ցընէ, յայտնի է որ անկէ ետքն
ալ հանդարտ ու հանգիստ կեանը
մը կ'ունենայ, որ արքայութեան
ալ ճամբան է։ Քեզ տեսնեմ, սի-
րելի որդեակ, ինչպէս որ ինչուան
հիմա ապրեցար՝ ասկէ ետքն ալ
անանկ ապրիս։ ըըլլայ թէ ան
սուտ ու խարերայ զուարճութիւն-

ներէն խաբուփս՝ որ անխելքները
երջանկութիւն կը սեպեն, որ զիչ
մը տենէն ետե մուփի պէս կը
ցրուին կը փճանան։ Ան զուար-
ճութիւնները տղոց տեսած թի-
թեռներուն կը նմանին՝ որ մէկ
վայրկենի մէջ կ'երենան, ու մէկ
կալին աներեսոյթ կ'ըլլան։ Ուստի,
սիրելի, թէ որ կ'ուզես քու եր-
ջանկութիւնդ, Աստուծմէ մի՛ հե-
ռանար, խղճմըտանքդ մաքուր պա-
հէ. ասոնցմէ դուրս ամէն բան
փուճ է։

Յուլիոս խոստացաւ բարեկա-
մին՝ որ բարեպաշտութիւնը ոչ
երբեք ձեռքէ թողու, վասն զի
ամէն բան ինչուան այս օրս անով
գտայ, ըստաւ. ինչպէս ասկէ ետքը
կրնամ ձգել. բարեպաշտ մարդուն
բանը միշտ ապահով է, վասն զի

միշտ Աստուծոյ ձեռքին տակն է։
Ուր տեղ ալ գտնուի նէ՝ հոն իր
հայրենիքը կը սեպէ, վասն զի
ամէն տեղ իր Աստուծը կը պաշ-
տէ, որ իրեն ճշմարիտ հայրն ու
տէրն է։ Բարեպաշտութիւնը կապ
մըն է՝ որ զԱստուծ մարդկանց
հետ կը միացնէ. ինչպէս որ յայտ-
նի փորձով կը տեսնենք որ մարդս
առանց Աստուծոյ բան չիկրնար
ընել. չեմ կրնար հասկընալ՝ թէ
ինչպէս կրնայ գտնուիլ այնչափ
անխելք մարդ՝ որ հեռանայ Աս-
տուծմէ, կամ թէ առանց Աստու-
ծոյ ապրի։ Աստուծ իմ, կ'ըսէր,
քեզ կը պաշտեմ, քեզի երկրպա-
գութիւն կ'ընեմ, կը յուսամ որ
կ'ընդունիս սրտիս փափաքը։ Դուն
ինծի ամեննեին կարօտ չես, բայց
ևս խեղճ ողորմելի արարածդ՝

ամէն բանի մէջ բեզի կարօտ
եմ. կ'ուզեմ միշտ բոլոր կեան-
քիս մէջ զբեզ սիրել, և ամենե-
ւին, մէկ կերպով մը բեզմէ չի-
րաժնուիլ:

Ասանկ կը խօսէր, ասանկ ա-
ղօթք կ'ընէր Յուլիոս ան հեռու
աշխարհներուն մէջ. և Նոր աշ-
խարհին ամենէն խոր անապատ-
ներուն մէջն ալ՝ իր սիրութ ա-
նանկ վառած էր Աստուծոյ սի-
րովը ու երախտագիտութեամբ,
ինչպէս իր երկիրը թողած ատե-
նը, ուր որ բանի մը կարօտու-
թիւն չունէր: Վասն զի երկնաւոր
հօրը սիրոյն կրակը միշտ վառ
կը պահէր սրտին մէջ: Երանի
ան քրիստոնէլին՝ որ աս սուրբ
կրակին բոցովը միշտ բոլնկած

է, սիրութ կը վառի ու հոգին
տաք է. և անով կը պահէ ան ե-
ռանդը և ան բարեպաշտութիւնը՝
որ ամէն բարեաց աղբիւրն է:



Ե

Դարձ:

Ան միջոցին որ այնչափ ներութիւններուն մէջ Յուլիոսին մըսիթարանքը աղօթքն էր, անդիէն իր ծնողքն ալ անդադար իրեն համար ջերմեռանդութեամբ ազօթք կ'ընէին ու զինքը Աստուծոյ կը յանձնէին: Առնոլ ու Մարգարիտան Յուլիոսին վրայ խօսելով չէին կշտանար. ամէն խօսքի մէջ զինքը կը յիշէին. և ամէն պատահած առթին մէջ ուր որ Յուլիոս կրնար իր ազնիւ սիրտը

ցուցընել, Առնոլ միշտ աս բանս կ'ըսէր. «Ո՛հ, մեր Յուլիոսը պէտք էր որ հոս ըլլար»: Առնոլ աւելի սէր մը կապէր էր Յուլիոսին վլրայ՝ իր կեանքը անոր ձեռքովը ազատելուն համար: Մարգարիտան ալ օրերը կը համրէր անդադար. և թէպէտ Յուլիոս նամակը անպակաս ըրած էր՝ իմացընելով իր առողջութիւնը և գործերուն յաջողիլը, բայց խեղճ պառաւը՝ արդեօք տղաս առողջ է թէ հիւնդ ըսելով՝ կը հալէր ու կը մաշէր:

Օր մը մօտ եղած քաղցէն թըղթաբեր մը ուշ ատեն Վալտէն պուրկի դուռը զարկաւ, ըսաւ թէ Ամերիկայէն ծանր անտուկ մը հասաւ, վազը կրնար առնել: Ասաւելիսը շատ ուրախացուց Յուլ

Ալոսին ընտանիքը, վասն զի ասով
Յուլիոսին ետ դառնալն ալ կը
յուսային։ Երկրորդ որը մէկէն
Առնոլ բեռ տանող սայլ մը առաւ,
գնաց բաղաց՝ որ սնտուկը առնէ։
Բայց ինչուան որ Վալտէնպուրկ
բերաւ նէ՝ հազիւ կրցաւ համբեր
բեր։ Վասն զի կ'ուզէր որ ժամ
մը առաջ բանայ։ Մէյ մըն ալ
բանայ տեսնայ որ տեսակ տեսակ
հետաքրքրական բաներէն զատ՝
նամակ մը առնելիքի թղթեր ու
կապոց մը կայ, որոնք Ամպուրկ
պիտի վճարուին, բոլորը մէկէն
400,000 դահեկանի թուղթ։ Յուլիոս նամակին մէջը կ'իմացընէր՝
թէ աւելի խոհեմութիւն սեպեր է
ան թուղթերը առաջուց խրկել,
բան թէ այնչափ ստուկի բանը
հետը առնել բերել, որպէս զի թէ

որ իրեն վտանգ մը հասնելու ըլ-
լայ նէ՝ զոնէ ապրանքը չիկորսուի։
Առնոլ տղուն ան մտածմունքին
շատ հաւեցաւ, և բանի բանի
անգամ նամակը կարդալով աչքին
արցունքը չէր կրնար բռնել՝ ամէն
անգամ նոր նոր անուշ խօսքեր
կը տեսնէր՝ որ իր ընտանեացը
գրեր էր Յուլիոս. ասանկ լալով
թուղթը արցունքովը թրծեց՝ ու
վար զրաւ ըսելով. «Աստուած ինչ
մեծ պարզե ըրաւա՝ աս տղան մեզի
տալով. երանի ան ծնողացը որ
ասանկ զաւակ ունին։

— Միայն թէ օր մը առաջ
ողջ առողջ ինցն ալ հասնէր,
կ'ըսէր Մարգարիտան. ահ, Երբ
պիտի ըլլայ որ տեսնեմ զինքը։
Շատ անգամ զարմանքս կու զայ
թէ ինչ խելք էր ըրածնիս՝ որ

թող տուինք որ մեզմէ բաժնուի
երթայ, աս յայտնի է որ ուրիշ
անգամ ալ պէտք ըլլայ նէ՝ ես
թող պիտի չխտամ, ինչ կ'ուզէ
ըլլայ»:

Անտուկը գալէն ետքը ամիս մը
անցաւ՝ Յուլիոս չերկցաւ. Թէսո-
դորոսին յանձնուած էր Ամպուր-
կէն ստակները առնելու. ան ալ
ամբողջ առաւ ժառանգութեան մեծ
մասը: Բայց աս ստակը Առնոլին
տանը մեծ ուրախութիւն մը չի-
բերաւ. վասն զի Յուլիոս դեռ
չեկաւ: Մարգարիտան օրը քամ
անգամ տանը վերի յարկը կ'եւ-
լէր, ու կը նայէր թէ արդեօք
Յուլիոսը կու գայ թէ չէ. քանի
որ տանը զուոը կը զարնէին՝ մէ-
կէն նստած տեղէն կը ցատքէր,
կարծէր թէ իր Յուլիոսին ձայնն է:

Բայց աս միջոցիս քաղցին մէջ
սև բօթերու ձայներ կային. Կ'ը-
սէին թէ հեռու ծովերէ եկող նա-
ւերէն շատեր Գերմանիայի մօտ
կոտրատուեր են: Աս տիուր ձայ-
ները երբոր Առնոլ ու իր ընտա-
նիքը կը լսէին՝ սրտերնին կտոր
կտոր կ'ըլլար: Որչափ որ ասոնց
Յուլիոսին վրայ մտածելով կ'ող-
բային, անիկայ անդին նոր նոր
առիջներ կը գտնէր իր աստուած-
սիրութիւնն ու բարի սիրտը ամե-
նուն ցուցընելու:

Երբոր նաւով Հոլանտայի ցա-
մաքին մօտեցան՝ մեծ ալէկոծու-
թիւն մը եղաւ, պէտք եղաւ որ
Յուլիոսի նաւապետը Օսղենտայի
նաւահանգիստը քաշոփի: Յուլիոս
մտածեց որ անկէց ինչուան Վալ-
տէնպուրկ ցամաքով երթայ, և

հանգիստ երթալու համար փառաւոր կառք մը վարձեց։ Ասով բոլոր Պելճիայէն ու վերին Գերմանիայէն անցնելով՝ իրիկուան դէմ՝ հասաւ պատի սիրուն քաղաք մը, և ուզեց որ ան գիշերը հոն կենայ։ Եոյն իրիկունը օդը խիստ աղէկ էր, ատենն ալ շատ ուշ չըլլալով՝ բերանը քիչ մը բան դրաւ ու պտըտելու ելաւ, պանզոկապետին ալ ըսաւ թէ իրիկուան կերակուրս ուշ կ'ուտեմ։ Գնաց քիչ մը պտըտեցաւ քաղքին չորս դին, ու եղած գեղեցիկ աեղերը դիտելով կը զմայլէր։ Երբոր քալելէն դարձաւ՝ պանզոկին դիմացը մեծ կաղնիի ծառ մը կար, անոր տակը նստաւ։ Քիչ մը ատենէն մէկ ծեր կոյր մը եկաւ հոն՝ վեց տարեկան տղու

մը առաջնորդելով, ասոնք ծառոին տակը եղողներուն բարե տաւլէն ետքը՝ ծերը սկսաւ երգել։ Յուլիոս քիչ մը մաիկ ընելէն ետքը՝ «Աս ի՞նչ աղուոր ձայն է, ըսաւ։ Աֆսոն որ կոյր է. թէ որ ասիկայ երաժշտութիւն զիտնար՝ իր ապրուստը կրնար գտնել»։ Յուլիոսին մօտ մէկ մարդ մը նըստեր էր, պատասխան տուաւ՝ թէ «Քանի անգամ որ աս ծերը կը տեսնեմ՝ սիրտս կը խշլըշայ։ Թէ որ կ'ուզես, պարոն, ասոր պատմութիւնը լսել՝ սիրով պատմեմ քեզի, վասն զի երիտասարդաց խելք սորվելու բան է։

— Ինչու չէ, ըսաւ Յուլիոս, ես միշտ բան սորվիլ կ'ուզեմ։ Թէ որ քեզի ծանրութիւն չէ կը խնդրեմ որ պատմես ինձի։

— Գիտցած ըլլաս որ, ըստւ
մարդը, ես աս պզտի բաղրիս գի-
շերուան պահապանն եմ; Անցած
տարի դեկտեմբերի 31ին էր՝ գի-
շերուան պահապանութիւնը ըրած
ատենս, եկայ ան ճամբէն անցայ՝
որուն վրայ է մեր բաղաքապե-
տին տունը; Ան իրիկունն ալ աս
մարդուն տանը մէջ մեծ ուրա-
խութիւն կար: Սրահները հազա-
րաւոր ճրագներով կը փալփրէին,
մէջի մարդիկն ալ փառաւոր սե-
զան մը նստեր կ'ուտէին կը խը-
մէին. կարծես թէ կ'ուզէին ան
տարիին վերջի օրը ուրախութեամբ
անցընել ու աս նոր տարիս ու-
րախութեամբ սկսիլ: Ես զրսէն
կերակուր ուտողներուն ձայները
կը լսէի. պատուհաններէն ծառա-
ներուն շարժմունցները կը տես-

նէի. սկսայ ինըիրենս երթաւու
ատեն ըսել. «Ահա ասոնք են որ
աշխարհիս երջանկութիւնը կը
վայելեն. ինծի պէս խեղճերը թըշ-
ուառութենէ աչք չեն բանար»:
Բայց ինչ կ'ըսես, Աստուած ան-
պատի՞ծ կը թողու ան մարդն՝ որ
անգութ անողորմ սրտով կը թո-
ղու որ իր մէկ հատիկ տղան ա-
նօթութենէ մեռնի, ու ինքը իր
ինտումը՝ իր զուարճութիւնը նա-
յի: Հաւտա ինծի, պարոն, աս
ըսածս անանկ ճշմարիտ է, ինչ-
պէս որ իրաւ է՝ թէ Աստուած
մէկ է: Քաղաքին ամենէն անբը-
նակ կողմը՝ մահուան գուոը հա-
սեր էր ան ատենը աս մեր բաղա-
քապետին Անասոլ տղան: Ասիկայ
բոլոր քաղրին մէջ եղած պատա-
նիներուն բարի օրինակն էր, բայց

հօրը աչքէն ելած էր. ինչո՞ւ, վասն զի հայրը կ'ուզէր զինքը հարուստ մարդու մը հպարտ ու ամբարտաւան աղջկանը հետ կարգել. տղան խոհեմութեամբ անոր տեղը ուրիշ առաքինի մը ընտրեց. թէպէտ և կտաւ գործողի մը զաւակ: Հայրը բարկացաւ, վողնտեց տղան, ժառանգութենէն ալ զրկեց: Աս ալ ինչ պիտի լնէ. ձեռքէն եկածէն աւելի կ'աշխատէր, որ քիչ մը ստրկով կարենայ իր տունը դարձընել, բայց աղքատութեանը չի կրցաւ գիմանալ: Ահա աս պզտի տղան՝ որ կոյրին առաջնորդն է՝ Անատոլին տղան է՝ կոյրն ալ անոր աներն է, որ գժրաղղութեամբ աշուլները կորսնցընելով չի կրցաւ անկէ վերջը իր կտաւագործութեան արհեստը բանեցընել: Հի-

մայ տես թէ Անատոլին հոգը որշափ ծանրացաւ. քսան անզամէն աւելի իր հօրը ոտքը ինկաւ, ջանալով որ սիրալ առնէ. բայց չեխ լսելէն ու վորնտուելէն զատ բան մը չշահեցաւ: Հօրը աս անզթութենէն ստիպեցաւ Անատոլ՝ իր կարողութենէն աւելի աշխատելու, անոր համար սկսաւ կամաց կամաց առողջութիւնը կորսնցընել. վրան ջերմ ալ եկաւ որ քիչ քիչ կեանքը ուտելով՝ խեղճը մահուան դուր հասցուց: Եւ ան տարուան վերջի օրը՝ ան իմ երջանիկ ըստած մարդիկներս ուրախութեամբ ուտելու խմելու ատեննին՝ Անատոլ ամէն քրիստոնէական պատրաստութիւնները տեսած, հոգին մաքրած, և իր հօրը բոլոր սըրտանց թողութիւն տուած՝ հոգին

աւանդեց Աստուծոյ ձեռքը։ Մեռանելու ատենէ իր կնոջը կ'ըսէ թէ՝ «Գնա տղադ բեր ու զիմացս չուցեցէք որ վերջի օրհնութիւնս տամ ձեզի»։ Ան ալ կ'երթայ կը տեսնէ որ տղան քոնի մէջ է, կ'արթնցընէ կը բերէ, ու զինքն ալ իրեն հետ կը չուցեցընէ։ աս ձերուկ հայրն ալ անոնց քովը կը կենայ, իրերն ալ Անատոլին օրհնութիւնը կ'առնեն։ «Մնաք բարով, կ'ըսէ մեռնողը. ահա ես հիմայ ձեզմէ կը բաժնուիմ, բայց յուսամ որ քիչ ատենէն նորէն մէկզմէկ կը տեսնենք ու յաւիտեան իրարմէ չենք զատուիր։ Մի վախնաք. թէ որ մարդիկ զմեզ երեսէ ձգեն, Աստուած կ'ընդունի, վասն զի մեր սիրտը ինքը զիտէ։ Նայեցէք որ ճշմարիտ ըրիստոնէի

պէս ապրիք, որ Աստուած ալ օգնէ ձեզի։ Աստուած քիչ մը ատեն միայն մարդս նեղութեան մէջ կը ձգէ, ետքը քիչ մը շուտ քիչ մը ուշ իր ողորմութիւնը կը ցուցընէ զինքը սիրողներուն»։ Ա՛ւ չիկրցաւ ուրիշ բան ըսել, հոգեվարքը վրայ հասաւ, շուտ մը վախճանեցաւ,

«Երկրորդ օրը մէկ աղքատի մը պէս Անատոլը թաղեցին։ Հայըը տեղէն ալ չշարժեցաւ, և բոլոր քաղաքը աս բանիս վրայ գայթակղեցաւ. իր թոռանը երեսն ալ չուզեց նայիլ, և ապապրեց որ տունն ալ չի հանդիպցընեն զինքը։ Աս որ ասանկ եղաւ, պզտի տղան իր պապուն հետ սկսաւ ողորմութիւն մուրալ, և ամէն մարդ ձեռքէն եկածին չափ ասոնց միշտ

ողորմութիւն կու տան։ Ահա ասէ,
պարոն, ծերուն պատմութիւնը։

— Եատ շնորհակալ եմ, ըստ
Յուլիոս, որ ինձի աս բանս պատշմեցիր. կ'ուզեմ նորէն տեսնել
ան ծերը՝ որ իմ կողմանէս ալ
ողորմութիւն տամ»։

Պանդոկապետը երբ Յուլիոսին
աս խօսքը լսեց՝ մէկէն ծառանեաներուն մէկը խրկեց որ կոյրը ու
տղան կանչէ։ Յուլիոս հարիւր փիօրին տուաւ անոնց, ու զանոնք միսիթարելով ըստաւ, թէ ձեր նեւ
դութիւնը պիտի գաղրի, և երբոր տունս զառնալու ըլլամ՝ պիտի
նայիմ որ ձեզ հանգչեցընեմ։ Իւրացընէ քիչ ատենէն անանկ ալ
եղաւ, վասն զի Առնոլ չորս հազար փիօրին խրկեց անոնց, որով

ան թշուառութենէն ազատեցան։
Յուլիոս որ անծանօթ ճամբորդ
մըն էր, աս ազնուական գործքովը
զամէնը զարմացուց. բայց ինքը
չէր ուզեր որ աս գործքը ան-
պըտուղ ըլլայ, անոր համար շուտ
մը մէկդի քաշուեցաւ, որ ան գու-
վեստները չլսէ, խուցը մտաւ,
ու իր յիշատակարանին մէջ ան
մարդիկներուն ու անոնց բաղրին
անունը զրեց։ Ասանկով ամէն
անցած տեղերը իրեն բարի սրտին
նշանները ձգելով՝ հասաւ Վալ-
տէնպուկի մօտերը։

Օր մը Առնուլ ու Մարգարի-
տան կերակուր ուտելու նստեր
էին, մէկ մըն ալ երկու աղուոր
ձիերով փառաւոր կառը մը հա-
սաւ իրենց զրան առջեր, «Յու-
լիոսն է, Յուլիոսն է» ըսելով

ձայն մը ելաւ տանը մէջ, ամէնքն
ալ դուռը վազեցին. «Ո՞հ, իմին
սիրուն զաւակս, բսաւ Առնոլ, ես
քեզ մէյ մ'ալ պիտի տեսնամ ե-
ղեր»: Յուլիոս վազեց իր ծնողը
գրկեց, բայց ուրախութենէն չի-
կրցաւ բերնէն խօսք մը հանել.
Հապա ամէնքն ալ ուրախութեան
արցունքներ թափեցին: Ան առջի
ուրախութենէն ետքը՝ Յուլիոս մի
առ մի հօրը պատմեց թէ ինչ յա-
ջողութեամբ գործերը առաջ տա-
րաւ: Եւ որովհետև առջի սնտու-
կով զրկած բաները՝ ինչպէս որ
պէտք է տանը մէջ շարեր՝ զար-
դարեր էին, իմացաւ որ անվաս
հասեր են, անոնց վրայ բան չի-
հարցուց: Սեղանի մը վրայ ստրկի
թղթերը բացաւ, անոնց արժող-
չէրը և ուրիշ պարագաները այն-

պէս յստակ՝ այնպէս տեղնիտեղը
գուրցեց, որ Առնոլ զարմացաւ
մնաց: Բոլոր ժառանգութեան բա-
տակը մէկ միլիոնէն աւելի եղաւ,
որ ժառանգները չէին կարծեր:



¶

Փոխարքեն:

Յուլիոսին դարձը իրեն ընտանեացը անպատճելի ուրախութեան պատճառ եղաւ որ ան առաջինի կարիճը խել մը ատենէն վերջը՝ նորէն ողջ առողջ տեսան։ Ամենէն աւելի Առնոլ ուրախութենէն ծերութիւնը մոռցաւ, և իր տղան տեսնելով նոր կեանը մը առածի պէս միսիթարուեցաւ։ Յուլիսս քանի որ Ամերիկա էր՝ Առնոլ ուզելով իր մահուընէ ազատելուն յիշատակը ձգել՝ որ անտառին մէջ

երկու վարագներէն Յուլիոսին ձեռքովը խալսեր էր, մէկ պատկերահան մը կանչեց՝ ու ըսաւ որ տղուն ան կարիճ գործըլ քաշէ։ Աս պատկերը Յուլիոսին քաշած պատկերըն գիմացը կախեցին։ Յուլիոս մէկ օր մը հօրը սենեակը մտաւ, և երբ ան ազուրը պատկերը տեսաւ նէ՝ զարմացած միաց։ Առնոլ տեսնաւ լով որ տղան շատ հաւանեցաւ ասքանիս, ուրախանալով զրկեց զինքը ու ըսաւ։ «Որովհետե նիմայ մէկզմէկ նորէն տեսանը, ու միայն մահը զմեզ իրարմէ պիտի բաժնէ, ըսէ ինծի բնչ բան կ'ուզեցս որ քու ըրած բարերարութեանդ փոխարէն ընենք։ Գիտեմ որ այսպիսի առարինի գործըլը ուկիով արծաթով չեն վարձա-

տրուիր, Աստուած միայն կրնայ
արժանապէս վարձատրել այսպի-
սի գործքերը՝ որ իրեն շնորհիքովը
կ'ընեն մարդիկ. բայց աս կայ
որ մարդիկ ալ կրնան ուրիշնե-
րուն ըրած երախտիքը ճանչնալ:
Ուրեմն սրտիդ ուզածը յայտնի
ինծի ըսէ:

— Հրամանոցդ հայրական սէ-
րը, ըսաւ Յուլիոս ինծի ամէն
վարձքէ քաղցրէ, դուն իմ կեանքս
ազատեցիր, դուն զիս մեծցոցիր
ու կրթեցիր, անոր համար ես
ձեզի աւելի պարտական եմ քան
թէ դուք ինծի»:

Առնոլ ու Մարգար տան տես-
լով որ Յուլիոսին ճշմարիս հայ-
րասիրութեանը իրենց որդեսիրու-
թիւնը չի կրնար յաղթել, ուրա-
խութեամբ լեցուած՝ քիչ մըն ալ

արցունք թափելէն ետքը՝ որոշե-
ցին որ գոնէ Յուլիոսին յաջողու-
թեամբ տուն դառնալուն համար
փառաւոր սեղան մը ընեն կիրա-
կի օրը, և իրենց փեսան ալ բոլոր
ընտանիքովը հրաւիրեն:

Առնոլ աղէկ տարիքը առած
էր, բայց տղուն սիրուն համար
առաւ հրացանը որ երթայ ան-
տառը որս մը ընէ սեղանին հա-
մար, բայց Յուլիոս թող չիտուաւ
որ հայրը մինակ երթայ ու նորէն
վասնզի մէջ իշնայ. ինքն ալ հետը
գնաց: Անտառը մտան, ծառերուն
մէջէն անցան, դուրս ելան. բայց
կենդանի մը չի գտան: Մէկ մ'ալ
յանկարծ խարազանի ձայն մը
ու կառըի կործանելու թնդիւն
լսեցին. քիչ մը անցաւ չանցաւ
ականչնուն կանչուը ուստելու ձայ-

Ներ եկան։ Յուլիոս մէկէն ցատ-
քեց, «Լը լսե՞ս, հայրիկ, սա ձայ-
ները, ըսաւ. կարծեմ գէշ չենք
ըներ թէ որ հոն երթանք. ինձի
կ'երենայ թէ մէկու մը գէշ դի-
պուած հանդիպեցաւ։

— Աղէկ կ'ըսես, ըսաւ հայրը,
ձգենք որսերնիս ու հոն վազենք։

Յուլիոս առաջ անցաւ, ու ճամ-
բուն վրայ հասաւ. տեսաւ որ
դարձեր տեղէ մը վար կառը մը
գլորեր է, մէկ անիւն ալ կոտըր-
տեր է. ըովը մէկ խաթուն մը
ինկեր է, անոր ըովն ալ աղախին
մը կեցեր, կառավարն ալ վէրք
առած կ'երենար։ Հարցուց Յու-
լիոս եղածը, աղախինն ալ պատ-
մեց թէ՝ չեմ գիտեր ձիերը գազան
տեսան ինչ եղան՝ որ յանկարծ
խրտելով կառը կործանեցին, կա-

ոավարը չիկրցաւ զիրենք սանձել.
խաթունս ալ թեր ցաւցուց, բայց
անոր ցաւը այնչափ սաստիկ չե-
րեար՝ որչափ խեղճ կառավա-
րինը։ Յուլիոս՝ բան չիկայ, բան
չիկայ ըսելով՝ սկսաւ միսիթարել
խաթունը. պէտք եղած բաները
հիմայ բերդէն բերել կու տամ,
որ ասկէ շատ հեռու չէ, ըսելու
ատենը Առնոլ վրայ հասաւ, խա-
թունը տուն հրամցուց, և խոս-
տացաւ ամէն կերպով հոգալու.
թեր նայեցաւ, վախ չիկայ, ըսաւ,
թեգ կոտրած չէ՝ միայն ըիչ մը
ճգմուեր է. եթէ մէկ երկու օր
հանգարտ պահես՝ ցաւն ալ կ'անց-
նի. հիմակուհիմա, ըսաւ, հրամմէ
իմ տունս երթանք։

Յուլիոս խեղճ կառավարը շալ-
կեց՝ որ գէշ վիճակի մէջ կ'երեւ-

նար. և այսպէս Առնոլին ու իր
տղուն ջանքովը ճամբորդները մեծ
օգնութիւն գտան: Տիկինին զատ
սենեակ մը տուին, վիրաբոյժ կան-
չեցին, որ ըստ թէին համար եթէ
մէկ քանի օր հանդարտ կենայ
կ'առողջանայ: Երկու օրէն վեր-
ջը տիկինը վար ինջաւ՝ տան-
տէրը բարելու: Պատին վրայ
կախած պատկերները նայեցաւ,
ու երբոր Յուլիոսին բաշած պատ-
կերը տեսաւ՝ զոյնը նետեց, մէկ
մը ետ բաշուեցաւ ու արցուե-
քը սրբեց: Առնոլ երբ ասոր այ-
լայլիլը տեսաւ նէ պատճառը հար-
ցաց. «Ահ, պարոն, ինչ սրտով
պատմեմ իմ թշուառութիւնս, ը-
ստ տիկինը. ես մէկ թշուառ
մայր մըն եմ: Իմ ընկերս է Պա-
տէրի կոմու՝ որ տէրութեան մէջ

շատ պաշտօններ ունի: Հարստու-
թեան կողմանէ կարօտութիւն մը
չունինք, բայց ինչ շահ որ մեր
մէկ հատիկ ուրախութիւնը կոր-
ունցուցինք. և հիմայ երկրիս բա-
րիքը մեր աչքին բան չերևնար:
Չորս զաւակ ունէինք. իրեցը տա-
րիքնին չառած մեռան, մէկը մնաց
Յուլիոս անունով, բոլոր յոյսեր-
նիս անոր վրայ զրեր էինք: Ո-
սիկայ զեռ իրեց տարուան էր,
բժիշկներուն խորհրդովը առի գա-
ցի ուրիշ տեղ մը օդ փոխելու
համար: Համբարձման օրը օդը
խիստ աղուոր ըլլալով՝ ուզեցի
որ առաւօտանց ցիշ մը ելեմ
պարտիմ, Յուլիոսս ալ մէկ տեղ
առի գնացի ձորի մը քով: Տղան
ինծմէ ցիշ մը հեռացաւ որ երթայ
ծաղիկ ժողվէ. ես ալ զիրք մը

տոեր նոյն օրուան տօնին վրայ:
զրածը կը կարդայի, մէկ մ'ալ
յանկարծ պոռալու կանչելու ձայն
մը փրթաւ: Մշկէն ամէն բան թու-
զուցի, տառապած տղուա կեցած
տեղը վագեցի, ահ, ի՞նչ էր տե-
սած: տեսնամ որ արծիւ մը
տղաս յափշտակեր առեր կը տա-
նի... Ա՛լ վերջը ինչ եղաւ չեմ
գիտեր. վասն զի ես ինքը ինքս
կորսնցուցի, մէկ մ'ալ երբ աչքս
բացուեցաւ ինքզինքս իջեանի մէջ
անկողինը գտայ: Ետքէն իմացայ
որ տնեցիքը ետ չգառնալս տես-
նելով ելեր զիս փնտը ուներ
գտեր են: Անկէ ետքը տասնընդինգ
օր անկողինը մնացի, և առողջա-
նալուս պէս՝ ան թշուառ տեղէն
հեռացայ տունս դարձայ:

— Ուրեմն վերջը տղուգ վրայ
բան մը չիմացա՞ր, ըսաւ Առնոլ:
— Ամենակին, ըսաւ տիկինը.
վասն զի առջի բերանը մարդ չի-
գնաց փնտոելու, ինչու որ ես ալ
զրեթէ մահուան դուռը հասեր էի-
երբ քիչ մ'ալ առողջացայ՝ ետ
դարձայ:

— Տղուն հայրն ալ ո՞ղջ է:

— Ողջ է, և տունն է. պէտք
է որ ես ալ հիմա տուն դառնամ»:
Ան ըսելով արցունքը սրբեց:

«Ո՞րչափ ատեն է՝ որ աս բա-
նըս պատահեր է, ըսաւ Առնոլ:

— Աս մայիսին քսանուիրեր
տարի եղաւ, բայց երէկ եղածի
պէս ամէն բան միտքս է. խեղճ
Յուլիոսս ճերմակ վարտիք մը հա-
գեր էր, կարմիր ոտքի ամաններ
ու մոխրագոյն բաճկոն:

— Ասկէ վերջը աս տրտմութիւններդ մոռցիր, խաթուն, ըսաւ Առնոլ զուարթութեամբ մը: Աստուած՝ որ ատենօց Դանիէլ մարգարէն առիւծներուն բերնէն խալըսեց, ասսանկ ալ քու տղադ մէկ մարդու մը ձեռքով՝ արծիւին ճանկէն ազատեց: Ողջ է քուկին Յուլիոսդ, աս պատկերը քաշողն ալ ինքն է, որ իր ազատիլը ձեւացուց աս պատկեսքիս մէջ. ինքն ալ տեսնաս ի՞նչ առաքինի, ի՞նչ ազնիւ, ի՞նչ պատուական մարդ եղեր է»:

Խաթունը առջի բերան զարմանալէն պաղած մնաց, մէյ մըն ալ վեր ցատքեց՝ ուրախութենէն ի՞նչ ընելը չէր զիտեր, կանչեց իր Յուլիոսը, խնտաց, լացաւ, խօսեցաւ, բաներ հարցուց: Վա-

զեց Յուլիոս իր մօրը գիրկը, սիրաը ելած սկսաւ լալ: Ան միջոցին Առնոլին փեսան ալ տնովը հոն եկաւ երկրորդ օրուան սեղանին համար, և մէկ ուրախութիւննին հազար եղաւ: Մայրը պատմեց Յուլիոսին հօրը վիճակը, իշխանութիւնը, հարըստութիւնը: Յուլիոս «Ես ի՞նչ վիճակ ալ ունենամ՝ կ'ուզեմ որ միշտ Յուլիոս Արծիւեան ըսուխմ, ըսաւ, ինչպէս որ զիս իմ սիրելի ազատողս անուանեց»: Բայց որպէին սիրաը կ'եփէր որ ժամ մը առաջ ճշմարիտ հայրը տեսնէ՝ մայրը խոստացաւ որ քանի մը օրէն ան ալ հոս կու զայ:

Ան կիրակին անանկ սբանչելի ուրախութեամբ անցրնելէն ետքը՝ յաջորդ կիրակին Յուլիոսին հայ-

ըլն ալ հոն եկաւ, ու ան օրերուն
մէջ ինչ ուրախութիւններ, քանի
քանի շնորհակալութիւններ որ ը-
րին Աստուծոյ՝ չիպատմուիր: Այս-
չափ կ'ըսեմ որ Յուլիոսը իր ծը-
նորքը գտնալէն ետքը՝ նոր կեանք
մը ունեցածի պէս՝ սկսաւ օրերը
երջանկութեամբ անցընել, ու քիչ
ատենէն Թէոզորոսին փեսան ըւ-
լալով՝ թէ հօրը, թէ Առնոլին, և
թէ Թէոզորոսին արժանի ու եր-
ջանիկ ժառանգը եղաւ:

Յ Ա Ն Կ Գ Լ Խ Ա Ց

Ա.	Արծիւին բոյնը	5
Բ.	Մկրտութիւն	13
Գ.	Ուալունք	25
Դ.	Զախորդութիւն	43
Ե.	Մեծ լուր մը	57
Զ.	Ճամբորդութիւն	69
Է.	Գարձ	85
Ը.	Փոխարէն	103

1500

ՀՀ Ազգային գրադարան



NL0588456

